

# ՏԵՂԵԿԱԾՈՒ

## DIEGHEGADOU

دیگهگادو

Հրատարակութիւն Գահիքէի ՀԲԸՆ-ի

نشرة جمعية القاهرة الخيرية الأرمنية العامة



12 ԱՊՐԻԼ 2015

ՀԱՅՈՑ ՅԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵՎԻՑԻՆ ԱՌԻԹ-ՈՎ  
ՎԱՏԻԿԱՆԻ ՄԷՋ ՀԱՅ ԿԱԹ-ՈՂԻԿ ԾԻՍԱԿԱՐԳՈՎ ՊԱՏԱՐԱԳ

Պաշտօնաթերթ Գահիրէ  
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան  
Հեռախոս: 22916444 - 24151127 - 24152478  
Հեռապատճեն: 22916916

Periodical published by  
Armenian General Benevolent Union - Cairo  
Tel.: 22916444 - 24151127 - 24152478  
Fax: 22916916  
e-mail: agbuegypt@gmail.com  
www.agbuegypt.com

نشرة دورية  
لجمعية القاهرة الخيرية الأرمنية العامة  
٢٤١٥٢٤٧٨ - ٢٤١٥١٢٧ - ٢٢٩١٦٤٤٤  
ت: ٢٢٩١٦٩١٦  
فاكس:

## ԽՄԲԱԳԻՐ Շաբէ Մարգարեան

## ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՆ ԽՈՐՅՈՒԱՏՈՒ Պերճ Թերզեան

## ՍՐԲԱԳՐԻՉ ՎԵՐՍՈՒԳԻՉ Անայիս Ճիզմէճեան

## ԳԵՂԱՐՈՒԵՏԱԿԱՆ ԶԵԼԱԿՈՐՈՒՄ Շահէ Լուսարարեան

## ՀԱՍԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾԱՐՈՒՄՁՔ Վարդուիի Վրթինեան

## ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Nubar Printing Press

Թիւ 75 Նոր Շրջան  
ԱՊՐԻԼ 2015

Գահիրէի ՀԲԸՍ-ի  
լուրերուն հետեւեցէք  
www.agbuegypt.com  
կայքէջով

**«ՏԵՂԵԿԱՆՈՒ»ի ներկայ  
թիւին հետ կը բաժնուի Տիկին  
Անժիկ Յակոբեան-Կանիմեանի  
«Մեծ Եղեռնի Վկայութեան  
Արձանագրութիւններ»  
խորագրով առանձին  
գրքոյկ-յաւելուածք:**

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ՀԲԸ Միութեան 88-րդ Ընդհանուր Ժողովը Եւ Նոր Կեդրոնատեղիի  
Բացումը Երեւանի Մեջ  
«Տ»

Տան Կիլիկիոյ Կաթողիկէ Յայոց Ներսէս Պետրոս Ժթ Կաթողիկոս  
Պատրիարքին Նամակը

Հռոմի Սրբազն Պապին Մատուցած Ս. Պատարագը Յայութեան  
Համար Դիւանագիտական Եւ Բարոյական Մեծ Յաղթանակ  
«Տ»

Եւ դողանչեց աշխարհ հայորէն..... 100 Տարի Առաջ Նահատակուած  
Մէկուկէս Միլիոն Յայերը Սուրբեր Յոչակուեցան  
«Տ»

Արդարութեան Պայքարի 100 Տարիներ  
«Տ»

Յաղորդագրութիւն (Գահիրէ)

Յաղորդագրութիւն (Յայաստան)

Քարտիսագէտ Տոքը. Ուլիբէն Գալէեանի՝ Աստրայեճանի Կեղծիքները  
Բացայատող Դասախոսութիւնը

Շաբէ Մարգարեան

Թատերախաղ  
Անժիկ Յակոբեան-Կանիմեան

«Ինչո՞ւ Է Աղմկում Անցեալը-Նեմեսիս Գործողութիւն» Ծարժանկարի  
Ցուցադրութիւն ՀԲԸՍ-ի Սաթենիկ Զագըր Կեդրոնին Մեջ  
«Տ»

«ՉԱՆԳԵՉՈՒՐ» Պարախումբի Ելոյթը «...Պա՛ր Չէ Սա, Այլ՝ Մի Երկիր  
Դի՞ն Պատմութիւն»  
Շաբէ Մարգարեան

Յայոց Ֆեղասպանութեան 100-ամեայ Տարելիցին Առիթով Տողանցը  
Գահիրէի Մեջ  
Սուի Ներեւեան-Յակոբեան

Եգիպտահայերու Մասնակցութիւնը «Cairo Runners»- Կէս Մարաթոնին  
Լուսածին Ղազէլեան

«ԱՐՑԱՍԻ» Պատանեկան Երգչախումբը Առաջին Մրցանակին  
Կ'արժանանայ  
Լուսածին Ղազէլեան

Գահիրէի ՀԲԸՍ-ի Տարեկան Ընդհանուր Ժողովը.  
Նոր Վարչական Կազմի Ընտրութիւն Եւ Ներքին  
Կանոնագրի Վաերացում  
ՀԲԸՍ-ի կայքէջէն քաղեց՝ Անայիս Ճիզմէճեան

Յելիոպոլսոյ ՀՄԸԸ ՆՈՒՊԱՐԻ Փողոիկներու Խաղավայրին Բացումը  
Սուի Ներեւեան-Յակոբեան

ՀԲԸՍ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովը Կը Փակէ Գահիրէի Իր  
Գրասենեակը Եւ Կը Փոխադրուի Յելիոպոլիս  
ՀԲԸՍ-ի կայքէջէն քաղեց՝ Անայիս Ճիզմէճեան  
Անդամական

# Հ Բ Բ ՄԻՈՒԹԵԱՆ 88-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՔ ԵՒ ՆՈՐ ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻ ԲԱՅՈՒՄԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՋ

Ընթացիկ տարուան Մարտ 28-էն մինչեւ Կպրիլ 6, տեղի ունեցան ՀԲԸՍ-ի 88-րդ Ընդհանուր ժողովը Եւ անոր հետ առընչուող բազմաթիւյթ այլ ձեռնարկներ:

Միութեան 88-րդ ընդհանուր ժողովը տեղի պիտի ունենար անցնող տարուան Յոկտեմբերին: Սակայն ան յետածգուած էր 2015 թ. Կպրիլ, ժողովի մասնակիցներուն ինարաւորութիւն ընծեռելու՝ Յայոց Յեղասպանութեան զոհերուն իրեւոց յարգանքի տուրքը մատուցելու Եւ 100-րդ տարելիցի կարեւոր ձեռնարկներուն մասնակցելու համար:

Երկու տարին անգամ մը իրականացուող այս հանդիպումը, որուն ընթացքին կը ներկայացուիս նախորդ Երկու տարիներուն կատարուած աշխատանքներու արդիւնքները Եւ Միութեան նախաձեռնութիւնները, շատ կարեւոր կը համարուի ՀԲԸՍ-ի կեդրոնական դեկավարութեան համար:



Չարաթ, 4 Կպրիլին Երեւանի Մեսրոպ Մաշտոցի Անուան Մատենադարանին մէջ տեղի ունեցաւ ՀԲԸՍ-ի 88-րդ Ընդհանուր ժողովը, որուն իրեւոց մասնակցութիւնը բերին աշխարհասփիւր Միութեան 150-էն աւելի պատուիրակներ:

ՀԲԸՍ-ի նախագահ Պերճ Սեղրակեան, Միութեան 88-րդ ժողովին ունեցած իր ելոյթին մէջ յայտարարեց. «Ապագայ սերունդի զարգացման գործը ՀԲԸՍ-ի գլխաւոր առաջնահերթութիւնն է: Մենք պետք եւ ներդրում կատարենք մեր ապագայ սերունդի զարգացման գործին մէջ Եւ բաժանարար գծեր չդնենք Յայաստանի, Ղարաբաղի Եւ Սփիւրի Երիտասարդութեան միջեւ: Պետք է անոնց դիտարկենք որպես մէկ ամբողջութիւն»:

Նախագահը նշեց նաեւ որ ՀԲԸՍ-ը ներկայիս մէկ այլ առաջնահերթութիւն կը նկատէ Մերձաւոր Արեւելքի մէջ ստեղծուած ճգնաժամային իրավիճակը, Եւ Միութեան շանքերը՝ այս դժուարին օրերուն մեր հայունակիցներուն ուժերու ներածին չափով աջակցութիւն ցուցաբերելու հարցը:

\*\*\*

Ժողովի շրջանակներէն ներս, Մարտ 28-30 պատուիրակներու մէկ մասը այցելեց Լեռնային Ղարաբաղի Յանրապետութիւն, ծանօթացաւ անոր տեսարժան վայրերուն, հանդիպում ունեցաւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հետ:

30 Մարտին, պատուիրակներու համար տրուած բարի գալուստի ընթրիքին ժամանակ, ելոյթ ունեցան ՀԲԸՍ-ի նախագահ Պերճ Սեղրակեան Եւ ՀՀ Սփիւրի նախարար Յրանուշ Յակոբեան:

ՀՀ Սփիւրի նախարարը իր ողջոյնի խօսքին մէջ նշեց որ «...Երեւանում ՀԲԸՍ-ի Ընդհանուր ժողովի անցկացումը մէծ իրադարձութիւն է սփիւրքահայութեան 100-ամեայ պատմութեան մէջ»:

Նախարարը Սփիւրի նախարարութեան Ռուկէ Մետաղով պարգևատրեց Պերճ Սեղրակեանը:

Մարտ 31-ին ժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւն, հանդիպում ունեցան Պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի հետ, որ սիրով պատասխանեց պատուիրակներու բազմաթիւ հարցերուն:

Յանդիպման աւարտին տեղի ունեցան գիտուրական ցուցաբերական ելոյթներ:

Ընդհանուր ժողովի օրերուն պատուիրակութեան անդամները այցելեցին տարբեր վայրեր, ինչպէս օրինակ՝ «Նեշընըլ Ինսթրումենթ» միաւորում Եւ ծանօթացան հոն գործող հայկական 21 ընկերութիւններու աշխատանքներուն, «Սինոփսիս Արմենիա» ընկերութիւն, Կոմիտասի նորակառոյց թանգարան Եւ Կոմիտասի Անուան Պալեթեն, ԹՌԻՄՕ Ստեղծարար Արմենական Կեդրոն, Ներկայ գտնութեան նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարին մէջ մատուցուած Զատկուայ Ս. Պատարագին:



Ժողովի մասնակիցները այցելեցին նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որ Ներկայացուեցաւ ՀԲԸՍ-ի «Հայկական Համացանցային Համալսարան»ի պատրաստած «Բացայայտիր Երեւանը» ելեկտրոնային գիրը: Հոս ՀԲԸՍ-ի Ոսկե մետալով պարզեւառուեցաւ Քաղաքապետ Տարօն Մարգարեան, իսկ ՀԲԸՍ-ի նախագահ Պերճ Սեդրակեանի յանձնընթեցաւ Քաղաքապետարանի յուշամետալը:



88-րդ Ընդհանուր Ժողովի միջոցառումներու ծիրեն ներս, այս տարի առաջին անգամ ըլլալով որդեգրուեցաւ քննարկումներու նոր ձեւ մը՝ «#ՀԲԸՍ Զրոյցներ» (#AGBU Talks) խորագրով: Ապրիլ 1-3 տեղի ունեցած հանրային երեք քննարկումներ՝ «Մարդկային Ներուժը Հայաստանի Եւ Սփյուռքի Տարածքին» (որ տեղի ունեցաւ ԱՅԲ Կրթական Համալիրին մէջ), «Հայկական Պետականութեան Կերտման Մարտահրաւերները» եւ «Հայութեան Միջազգային Դիրքերու Ամրապնում» նիւթերուն շուրջ (որոնք տեղի ունեցած Հայաստանի Ամերիկեան Համալսարանի Եւ Դիլիջանի Միջազգային դպրոցին մէջ):

Վերոնշեալ քննարկումներուն ընթացքին իրենց փորձն ու տեսակետները ներկայացուցին գործարարութեան, արուեստի եւ կրթութեան բնագաւառներն ներս մեծ նուաճումներ ձեռք բերած սփյուռքահայ ականաւոր փորձագետներ եւ քարերարներ, ինչպես նաև պետական պատասխանատուններ ու կրթութեան ոլորտի ներկայացուցիչներ Հայաստանէն:

Ժողովի ծիրեն ներս, ՀՀ-ի մօտ Ուժրանիոյ նախկին դեսպան, գրող Ալեքսանդր Պօժկօ՛ հայանպատ գործունեութիւն ծաւալելուն համար, արժանացաւ օտարերկրեայ քաղաքացիներու համար նախատեսուած «ՀԲԸՍ-ի Կարպիս Փափազեան» մրցանակին:

ՀԲԸՍ-ի 88-րդ Ընդհանուր Ժողովը եզրափակուեցաւ Երեւանի մէջ՝ բացման արարո-

ղութեամբ Միութեան նոր կեդրոնատեղիին, որ կը գտնուի Մելիք-Աղամեան փողոցին վրայ, ՀՀ Կառավարութեան շենքին ըռվ:

Նոյն օրը Երեկոյեան, Ալ. Սպենդիարեանի Անուան Օփերայի եւ Պալետի Ազգային Ակադեմիական թատոնին մէջ կայացաւ Եզրափակիչ կալա համերգը:



\*\*\*

ՀԲԸՍ-ի Երեւանեան նորակառոյց հինգ յարկանի կեդրոնը, որուն կառուցման աշխատանքները սկսած էին 2010-ին, պատմական եւ արդիական ճարտարապետական ոճերու գեղեցիկ համադրութիւն մըն է, որ շուրջ 1300 ք.մ. տարածութիւն կը զբաղեցնէ:



Շենքին ճարտարապետական հին ոճը պահպանելու նպատակով, արտաքին տեսքին համար գործածուած են ՀԲԸՍիութեան հիմնադրումի թուականին՝ 1906-ին կառուցուած եւ 2000-ին քանդուած, Երեւանի պատմական կառոյցներն մէկուն՝ Էրիվանի քաղաքային դումայի շենքին քարերը: Ներքին տարածութիւնը կառուցուած է արդիական ոճով եւ ժամանակակից բոլոր յարմարութիւններով՝ գրասենեակներով, նիստերու դահլիճներով՝ գուցասրահներով, նիստերու դահլիճներով ստորգետնեայ կայանատեղիով:

ՀԲԸՍ-ի նոր շենքին հանդիսաւոր բացման

շար. Ետեւի կողքին ներսը →



PATRIARCAT DE CILICIE  
DES ARMENIENS CATHOLIQUES



بطريركية كيليكية  
لأرمن الكاثوليك

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԻՒՆ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ  
ԿԱթոլիկ ՀԱՅՈՑ

Դեյրութ, 20 Յունուար 2015

Դիւան թիւ 23/15

**Յարգարժան Պատուոյ Ասենապետ Տիար Պերճ Թերզեան  
Պատուարժան Խմբագիր եւ աշխատակազմ ՏԵՂԵԿԱՍՈՒԻ հանդէսի  
Գահիրէ**

Ընորհակալութեամբ կը շարունակենք ստանալ Գահիրէի Հայկական Բարեգործական Միութեան պաշտօնաթերթ ՏԵՂԵԿԱՍՈՒԻ-ն, որուն միջոցաւ մօտէն իրազեկ կը դառնանք ընդհանրապէս ՀԲՀՄ.ի եւ մասնաւրաբար անոր Գահիրէի Մասնաճիւղի ազգանուէր գործունէութեան:

Բարձր գնահատելով ձեր հետեւողական աշխատանքը, ձեզի կը մաղթենք յարատեւութիւն եւ քաջառողջութիւն:

Հայրապետական օրինութեամբ՝

+ Տէրէս Շնորհածու.  
† Ներսէս Պետրոս Ժ.ո.  
Կաթողիկոս Պատրիարք  
Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց

Rue Hôpital Orthodoxe, Jeitawi, Beyrouth - Tél: +961 (01) 570555/6/7 - Fax: +961 (01) 570562 - E-mail: nerbed19@magnarama.com

**Ծ.Խ.** Վերոնշեալ նամակը ենթադրուած էր լոյս տեսնել «ՏԵՂԵԿԱՍՈՒԻ»ի նախորդ՝ Յունուար 2015-ի թիւով: Սակայն կամքէ անկախ պատճառներով ան մեզի ուշ հասած ըլլալով, լոյս կ'ընծայուի ներկայ թիւով:



# ՀՌՈՄԻ ՍՐԲԱՋԱՆ ՊԱՊԻՆ ՄԱՏՈՒՅԱԾ Ս. ՊԱՏԱՐԱԳ-Ը ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

## ԴԻՒԱՆԳԻՏԱԿԱՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԵԾ ՅԱՂԹԱՆԱԿ

Կիրակի, 12 Ապրիլ 2015-ին, Յօնսի ժամանակով առաւտեան ժամը 9:00-ին, Վատիկանի Ս. Պետրոս Մայր Տաճարին սիրտը հայկական զարկերակով կը տրոփէր: Պատմական այդ տաճարին մէջ, Նորին Սրբութիւն Յօնսի Պապ Ֆրանչիսկոս քահանայապետին մտայլացումով, նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ, տեղի կ'ունենար յոյժ կարեւոր Սուլը Պատարագի արարողութիւնը՝ Յայոց Յեղասպանութեան 100-րդ տարելիցին կապակցութեամբ: Ֆրանչիսկոս Սրբազն քահանայապետին հետ կը համապատարագէր Տան Կիլիկիոյ Կաթողիկէ Յայոց Ամենապատիւ Տեր Ներսէս Պետրոս Ժթ Կաթողիկոս Պատրիարքը՝ ի Ներկայութեան Ն.Ս.Օ.Ս.Տ. Գարեգին Բ. Ամենայն Յայոց՝ եւ Ն.Ս.Օ.Ս.Տ. Արամ Ա. Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսներուն:

Ս. Պետրոս Տաճարին մէջ, Յայ կաթողիկէ ծխակարգով մատուցուած պատարագին ներկայ գտնուեցան ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսեան, Յայաստանի քաղաքական եւ հոգեւոր ընտրանին, տարբեր երկիրներու հայկական համայնքները ներկայացնող պատուիրակութիւններ, կաթողիկէ եւ ուղղափառ եկեղեցիները ներկայացնող հոգեւորականներ, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր վայրերէն ժամանած բազմահազար հաւատացեալներ, որոնց շարքին՝ հայորդիներու հոծ բազմութիւն մը:

Արդարեւ, սոյն պատարագը պատմական մէծ իրողութիւն մըն էր ոչ միայն հոգեւոր խորհուրդի, այլ նաեւ քաղաքական նշանակութեամբ՝ քանի մը տեսանկիւններէ առնուած: Անչափ կարեւոր էր այն որ Յօնսի Պապը առաջին անգամ ըլլալով մասնաւոր պատարագ կը մատուցէր Յայոց Յեղասպանութեան նույրուած: Մինչ այդ, միայն տարբեր ցեղասպանութիւններու զոհերու հոգիներու հանգստեան համար աղօթքներ եղած էին: Մեր դատին պահանջը ոչ մէկ անգամ ինչած էր այսքան բարձր ու համոզիչ, այսքան համահունչ մեր քրիստոնեական ինքնութեան. պատմական պահ մը, երբ ոգին յաղթեց ժամանակին, յաւերժը՝ անցողիկին: Առանձնայատուկ էր նաեւ այն առումով որ Յայ Առաքելական Եկեղեցւոյ 1700-ամեայ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով կաթողիկէ Եկեղեցւոյ աթոռանիստ Ս. Պետրոս տաճարին մէջ ինչեցին Յայոց երկու հայրապետներու

աղօթքները: Նշանակալից եւ ամենակարեւորն այն էր որ Սրբազն քահանայապետը չտատամսեցաւ իրերս իրենց անուններով կոչելու՝ հայ ժողովուրդին պատահած իրեշագործութիւնը որպէս 20-րդ դարու երեք չարիքներէն ԱՌԱՋԻ ՑԵՂԱՊԱՆԱՌԻԹԻՒԾ որակելով, միևնու երկու չարիքներուն պատասխանատու նկատելով նացիականութիւնն ու ստալինականութիւնը:

Ան հայերու հետ կատարուածին առընչութեամբ «ցեղասպանութիւն» բառն առաջին անգամ արտայայտած է երկու տարի առաջ՝ յարուցելով Թուրքիոյ կատաղի հակազդեցութիւնը:

Յայ ժողովուրդի տառապանքը Յիսուսի տանջանքներուն շարունակութիւնը որակելով, քահանայապետը ըսաւ թէ մեր ժողովուրդը առաջինն էր որ 301-ին ընդունեց քրիստոնեութիւնը եւ 2000 տարիներու ընթացքին բազմաթիւ հալածանքներու եւ փորձութիւններու ենթարկուելի եսք յարութիւն առնելով՝ պահպանած է իր հոգեւոր եւ մշակութային փառահեղ ժառանգութիւնը:

Յօնսի Պապը նաեւ յիշատակեց բոլոր անոնք, որոնք ջանքեր գործադրած են մեղմացնելու հայ ժողովուրդի տառապանքները, նախ եւ առաջ Պետետիկոս 15-րդ պապը, որ 1915-ին խիստ ջննադատական նամակ մը յրած էր Օսմանեան կայսրութեան՝ հայ ժողովուրդին դեմ կատարուած ջարդերը դադրեցնելու կոչով: «Պետետիկոս 15-րդը քրիստոնեայ Արեւելքի մէծ բարեկամը եղած է», -յիշեցուց Պապը:

«Այսօր խոցուած սրտով կը յիշենք այդ անսահման խենթ ողբերգութեան 100-ամեակը: Յիշելը պարտադիր է, որովհետեւ ուր յիշատակ չկայ, այստեղ չարիքը տակաւին բաց կը պահէ վերը: Յանցանքը ծածկել կամ ուրանալ՝ կը նշանակէ արտօննել որ վերը արիւնահոսի», -ըսաւ Ֆրանչիսկոս պապը:

Ան ողջունեց եւ իրենց ներկայ գտնուելուն համար շնորհակալութիւն յայտնեց Յայաստանի նախագահին, հայ կաթողիկոսներուն, ինչպէս նաեւ հայ կաթողիկէ պատրիարքին:

Սոյն պատարագը պատմական էր նաեւ այն առումով որ Յայ ազգի հռչակաւոր զաւակ՝ Ս. Գրիգոր Լարեկացին պաշտօնապես «Տիեզերական Եկեղեցւոյ Կարդապետ» հռչակուեցաւ, ինչ որ բացարիկ իրադարձութիւն է ոչ միայն

Յայ Առաքելական Եկեղեցւոյ՝ այլ մեր ամբողջ պատմութեան մէջ: Սոյն տիտղոսը կը շնորհուի անոնց որ իրենց ուսուցումներով մեծ ազդեցութիւն ծգած են սերունդներու վրայ, և անունու ապագան կառուցած:

Նախ Վատիկանի սրբադասման դատավարութիւններու նախագահ, ծիրանաւոր Անժելօ Ամմատոսն ընթերցեց բազմաթիւ եպիսկոպոսներու ինսդրանքը եւ Սրբազն Քահանայապետն ինսդրեց Տիեզերական Եկեղեցւոյ վարդապետներու շարքին դասել Ս. Գրիգոր Նարեկացին, շեշտադրելով թէ անոր «Մատեան Ողբերգութեան»ը հայ հաւատացեալներուն քով ամենէն շատ տարածում գտած գիրքն է՝ «Աւետա-

րան»Են յետոյ: Ծիրանաւորը միաժամանակ յիշեցուց որ Յեղասպանութեան ողբերգութեան մէջ եւս Նարեկացին հանդէս եկած է որպէս յոյս եւ խաղաղութիւն ներշնչող:

Կազ Ֆրանչիսկոս Պապը յայտարարեց թէ ընդունելով բազմաթիւ եպիսկոպոսներու եւ հաւատացեալներու ինսդրանքը, Ս. Գրիգոր Նարեկացին կը հոչակէ Տիեզերական Եկեղեցւոյ վարդապետ:

Նշենք թէ Նարեկացին Տիեզերական Եկեղեցւոյ 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արեւելքն:

Յայոց Յեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով Վատիկանի Ս. Պետրոս տաճարին մէջ տեղի ունեցած պատարագի ընթացքին,





Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոս հանդէս գալով յայտարարեց՝ թէ Հայոց Յեղասպանութեան համընդիմանուր ճանաչումը կը նպաստէ ապահով ու արդար աշխարհի կերտման:

«Այս իմաստով Հայոց Յեղասպանութեան 100-րդ տարելիցը հրաւեր է աշխարհին՝ անտարբեր զգունութեան մարդկային տառապանքի ու նորորեայ նահատակութիւններու հանդէայ: Այս է այն պտուղը, որ պիտի աճի նահատակութեան արմատեն», - ըսաւ Գարեգին Բ.:

Վեհափառ ընդգծեց թէ ժամանակին մարդկութեան կողմէ Հայոց Յեղասպանութեան հանդէայ անտարբերութիւնը ծնաւ Ողջակիզումի, Քամպոտիոյ, Ռոււանտայի, Տարֆուրի եւ այլ ցեղասպանութիւնները, եւ որ այսօր ալ պատերազմներու, ահարեկչութիւններու պատճառով մարդիկ ու ազգեր հալածանքի կ'ենթարկուին ու իրենց կեանքով կը վճարեն հաւատքի համար:

Կատիկանի մէջ մատուցուած պատարագին, խօսք առաւ նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոս, յայտարարելով թէ Հայոց Յեղասպանութիւնը պատմական անհերքելի եւ անուուանալի իրողութիւն մըն է եւ որեւէ փորձ զայն շնչելու կամ ուրանալու ձգտող, պիտի ծախողի:

Արամ Ա. Կաթողիկոս իր երախտագիտութիւնը յայտնեց Պապին եւ գլահատանքով յիշեց Վատիկանի ցուցաբերած զօրակցութիւնը ցեղասպանութեան յաջորդող տարիներուն՝ հայ ժողովուրդին արդար դատին նկատմամբ: Ան ըսաւ. «Մենք Թուրքիային Հայոց Յեղասպանութեան ճանաչում ու հատուցում կը պահանջենք, այլ խօսքով՝ արդարութիւն: Արդարութիւնը աստուածատուր իրաւունք է»: Ապա կարեւորելով Կաթողիկէ Եկեղեցւոյ կողմէ Ս. Գրիգոր Նարեկացին Տիեզերական Եկեղեցւոյ վարդապետ հռչակելը, Արամ Ա. Կաթողիկոս Նարեկացին անուանեց Եղակի աստուածաբան մը, որ «...խօսեցաւ Աստուծոյ իետ՝ մարդ-աստուած Երկիխօսութիւն ստեղծելով «Մատեան Ողբերգութեան» մէջ, որ եղաւ ու մնաց հայ ժողովուրդի կեանքին Երկորոդ Աստուածաշումը»:

Վեհափառ Հայրապետը իր խօսքին առաջին բաժինին մէջ հայերենով արտայայտուեցաւ, իսկ Երկորոդ բաժինին մէջ՝ Հայոց Յեղասպանութեան առընչուած միտքերը անգլերենով արտայայտեց:

Պատարագի աւարտին, Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ներսէն Պետրոս ԺԹ. Կաթողիկոս Պատրիարքը, իր արտասանած իտալերէն խօսքին մէջ՝ յանուն հայ կաթողիկէ Եկեղեցւոյ Ֆրանչիսկոս Պապին Երախտագիտութիւն եւ շնորհակալութիւն յայտնեց՝ Ս. Գրիգոր Նարե-

կացին «Տիեզերական Եկեղեցւոյ Վարդապետ» հոչակելուն, Հայոց Յեղասպանութեան 100-ամեակին առիթով պատարագ մատուցելուն եւ զայն նախագահելուն համար:

Հայ կաթողիկէ ծիսակարգով պատարագին սրբազն երգեցողութիւնը կատարեցին Լիքանանի Հայ կաթողիկէ պատրիարքութեան «Կոռունկ» եւ Գիւմրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբերը:

Անգամ մը եւս շեշտադրելով կարեւորութիւնը այս պատարագին, տեղին է ըսել թէ Ս. Պետրոս Տաճարին մէջ կատարուածը անսախադեա երեւոյթ մըն եր: Ֆրանչիսկոս Պապը կաթողիկէ Եկեղեցւոյ սրտին մէջ՝ ի լուր համայն աշխարհի կը բարձրածայներ, կը ճանչնար ու կը դատապարտէր Հայոց Յեղասպանութիւնը:

Յոռմի Պապին հոգեւոր իշխանութիւնն ու ազդեցութիւնը կը տարածուին աշխարհի չորս ծագերը: Անոր կողմէն արտաքերած իրաքանչիւր նախադասութիւն մանրազնին կ'ուսումնասիրուի եւ կը վերլուծուի: Արդիւնքը եղաւ այն, որ անոր գլահատականները շարունակական ազդեցութիւն ունեցան Հայոց Յեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման պայքարին մէջ: Պատարագին զուգընթաց եւ ատկէ անմիջապէս յետոյ, համաշխարհային առաջատար լրատուամիջոցները իրենց բոլոր թողարկումները վերնագրեցին Ֆրանչիսկոս Պապի ամենակարեւոր ծեւակերպումով՝ «20-րդ Դարու Առաջին Յեղասպանութիւնը Հայոց Յեղասպանութիւնն է. Ֆրանչիսկոս Պապ», միաժամանակ հրատարակելով Հայոց Կաթողիկոսներու գլահատականներն ու խօսքերը:

Ինչ կը վերաբերի թթքական եւ ատրպէճանական կատաղի հակագդեցութիւննեուն, ապա տեղի ունեցածը որքան իրենց համար անցանկալի եր, նոյնքան մեզի համար սպասելի են արձագանքները: Թուրքիա անմիջապէս Անգարայի մէջ Վատիկանի դեսպանը Արտաքին Գործոց Նախարարութիւն կանչեց, եւ Վատիկանի իր դեսպանը՝ խորհրդակցութեան համար տուն կանչեց:

Իսկ Ֆրանչիսկոս Պապը՝ հակադարձելով թուրք ղեկավարութեան շղաձգումներուն, ըսաւ. «Մենք չենք կրնար լոել այն ամենուն մասին, ինչ որ տեսած եւ լսած ենք»:

Այս պատարագը շառաչուն ապտակ մըն եր իրական պատմութիւնը ուրացող Թուրքիոյ Երևանին: Ապտակ մը, որն իր շղայական շարունակութիւնը գտաւ տարբեր Երկիրներու կողմէ ցեղասպանութիւնը ընդունելու եւ դատապարտելու փաստով:

«Տ»



## ԵՒ ՊՕՂԱՆՉԵՅ ԱՇԽԱՐՀԵ ՀԱՅՈՐԾՆ... 100 ՏԱՐԻ ԱՌ-ԱԶ ՆԱՀԱՏԱԿՈՒՄԸ ՄԷԿՈՒԿԷՍ ՄԻՒԼՔՈՆ ՀԱՅԵՐԸ ՍՈՒՐԲԵՐ ՀՌ-ՁԱԿՈՒԵՑԱՆ

2015 թուականի Ապրիլ 23-ը իբրեւ պատմական օր արձանագրուեցաւ հայոց բազմահատոր պատմութեան Եջերուն մէց:

Այդ օր Երեկոյեան, Երկարատեւ ընդմիջումէ Ետք, Վերականգնուեցաւ հայոց Եկեղեցւոյ սրբադասման կարգը Եւ Հայոց Յեղասպանութենէն 100 տարի Ետք՝ այդ ոճիրին զոհ գացած մէկուկէս միլիոն նահատակները սուրբեր հռչակուեցան՝ համալրելով Հայ առաքելական Եկեղեցւոյ 700 սուրբերուն շարքը:

Այսպիսով, իբրեւ տարեկան Եկեղեցական տօնացուցային օր սահմանուեցաւ 24 Ապրիլը՝ ի յիշատակ Հայոց Յեղասպանութեան նահատակներու սրբադասման:

Հայոց Յեղասպանութեան նահատակներու սրբադասման արարողութեան ներկայ գտնուեցան ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան Եւ հայոց պետական աւագանին, ինչպէս նաեւ՝ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի անդամներ, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ թեմակալ առաջնորդներ, աշխարհի տարբեր Երկիրներէ Եկած հոգեւոր պետեր Եւ պատուիրակութիւններ, Հայ Կաթողիկէ Եւ Հայ Աւետարանական Եկեղեցիներու Եւ Հայոց Յեղասպանութեան միջեկեղեցական կազմակերպութիւններու Եւ միջազգային կազմակերպութիւններու ներկայացուցիչներ, պաշտօնական պատուիրակութիւններ, տարբեր Երկիրներու դիւանագիտական, հասարակական Եւ մշակութային ներկայացուցիչներ:



Սրբադասման արարողութիւնն սկսաւ Երեւանի ժամով Երեկոյեան ժամը 4:15-ին: Հայրապետական հանդիսաւոր թափօրի Եւ 12 Եպիսկոպոսներու ուղեկցութեամբ, Ամենայն Հայոց Եւ Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսները առաջնորդուեցան դեպի Ս. Տրդատի անուան բացօթեայ խորան՝ «Խորհուրդ Խորին» շարականի Երգեցողութեան ներքոյ:



Սուրբ խորանին վրայ գետեղուեցան Հայոց Յեղասպանութեան նահատակներու Երկու սրբապատկերներն ու մասունքարանը: Վերջինս իր մէջ կ'ամփոփէր 1965-ին Տեր Զօրեն Մայր Աթոռ Ս. Եղմիածին փոխադրուած մասունքներն ու Ասթիլիասի կաթողիկոսարանն բերուած մասունքներ:

Խորան բերուած էին նաեւ Մայր Աթոռ Ս. Եղմիածինի բազմաթիւ մասունքներն 14 սրբութիւններ:

Խորանի մօտ Երգչախումբը «Հրաշափառ» շարականի կատարումով ազդարաբեց թափօրին մուտքը, ապա միասնական Տերունական աղօթքով սկսաւ սրբադասման բուն արարողութիւնը:

Նախ ընթերցուեցաւ Հայոց Յեղասպանութեան սուրբ նահատակներու վկայաբանութիւնը Եւ «Ուրախ Լեռ» շարականի Երգեցողութենէն յետոյ ընթերցուեցաւ Եպիսկոպոսաց Ժողովի հռչակագիրը, ուր կ'ըսուեր. «ՅՈԶԱԿՈՒՄՍ ՍՐԲՈՑ ՆԱՅԱՏԱ-



ԿԱՑ, ՈՐՔ ԿՎՏԱՐԵՑԱՆ ՅԸՆԹԱՑՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՑ ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈՅ ԵՒ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԿՑ ՅԱՆՈՒ ՀՕՐ ԵՒ ՈՐԴԻՇ ԵՒ ՀՈԳԻՇՆ ՍՐԲՈՅ.



ՄԵՆՔ՝ Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Կաթողիկոս Ամենայն Հայոց եւ Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տան Կիլիկիոյ, Ս. Երրորդութեան շնորհաբաշխ օրութեամբ, Տեր Յիսուս Քրիստոսից տրուած եւ Հայաստանեայց առաջին լուսաւորիչներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալսերից փոխանցուած իշխանութեամբ, Ս. Աստուածամօր, Հայոց Երկրորդ Լուսաւորիչ Ս. Գրիգորի եւ ամենայն սրբոց բարեխօսութեամբ, Եպիսկոպոսաց ժողովի որոշմամբ եւ մեր ժողովորդի քրիստոնեական կեանքի վկայութեամբ՝

ՍՐԲՈՂԱՍՈՒՄ Ենք Հայոց Յեղասպանութեան նահատակներին եւ հոչակում Ենք Ապրիլ 24-ը «Յիշատակ Սրբոց Նահատակաց, որք կատարեցան յընթացս Յեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»:

Սրբադասման հոչակումն ետք՝ «Եջ Միածինն ի Յօրէ» շարականի երգեցողութեան ընթացքին, Մայր Աթոռի «Եօնւեկեան» դպրոցի աշակերտները աղաւնիներ թոցուցին դեպի Երկինք:

Յետոյ տեղի ունեցաւ Հայոց Յեղասպանութեան նահատակներու սրբապատկերներու քօղազերծումը, օրինութիւնը եւ Սրբալոյս Միւռոնվ օծումը՝ Երկու կաթողիկոսներու ձեռամբ: Ապա Երգչախումբը կատարեց Հայոց Յեղասպանութեան նահատակներուն նուիրուած «Հրաշացան

Պակուցմամբ» շարականը:

Արարողութիւնն ամփոփուեցաւ Ամենայն Հայոց եւ Մեծի Տան Կիլիկիոյ Կաթողիկոսներու՝ Հայոց Յեղասպանութեան սուրբ նահատակներու բարեխօսութեան հայցով:

Այս պատմական առիթով, Երկու Վեհափառները իրենց հայրապետական պատգամը յղեցին աշխարհասփիւր հայութեան:

Ըստ Գարեգին Բ. Վեհափառին, նահատակներու սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ եւ օրինութիւն կը բերէ Եկեղեցական եւ ազգային մեր կեանքին եւ մեր ժողովուրդի հոգեւոր նոր վերածունդի պսակը կը հիւսէ: «Մեր սուրբ նահատակների յիշատակն այլեւս ոչ թէ զոհի ու ննջեցեալի հոգեհանգստեան աղօթք է, այլ՝ յաղթանակած ու նահատակութեան արեամբ սրբագործուած անմարմին գիւնուրների յաղթական օրիներգութիւն: Այսօր մեր սուրբ նահատակների հաւատքի եւ հայրենեաց սիրոյ ջերմեռանդ ոգին տարածում է Տեր Զօրից մինչեւ Սուլը Էջմիածին եւ Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչեւ աշխարհասփիւր հայ կեանքի վերածուած անդաստաններ՝ զօրացնելով ապրելու անխախտ հաւատքով, մեր կեանքի վերազարթօնքի պայծառ տեսիլքով եւ մեր արդար դատի պաշտպանութեան աներկբայ կամքով»:

«Յեղասպանութեան մեր սուրբ նահատակների բարեխօսութեան անդրանիկ հայցով այսօր Մեր աղօթքն Ենք Վերառաջում առ Աստուած, որ իր օրինութեան ներքոյ անխօնվ պահպանի մեր ժողովընդին եւ համայն մարդկութեանը, որ յագենայ արդարութեան ծարակի հոգին մեր ժողովորդի, որ աստուածային ողորմութեամբ արդարութեան եւ ճշմարտութեան շողերը փայլատակեն աշխարհում եւ ցրեն մարդկութեան կեանքն ալեկոծող ոճիրների եւ Եղեռնագործութիւնների խաւարը, եւ Եղբայրութեան ու համերաշխութեան մէջ մարդկութիւնը կերտի իր բարօր ու Երջանիկ կեանքը»:

«Թող սուրբ նահատակների բարեխօ-

սուրբեամբ մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը, սէրը Եւ ողորմութիւնը լինեն ձեզ հետ Եւ ամենօր՝ այսօր Եւ միշտ. Ամէն»,- իր խօսքն այսպէս եզրափակեց Գարեգին Բ. Կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոս իր խօսքին մէջ անդրադարձաւ հայ Եկեղեցւոյ հասկացողութեան մէջ սուրբերու դերին՝ դիտել տալով որ հայ Եկեղեցին սուրբերը կը բնութագրէ իբրեւ Ս. Հոգուն զօրութեամբ լեցուած՝ չարին յաղթող ու քրիստոնէական ճշմարտութիւններու յաւերժացման համար իրենց անձերը ընծայաբերող վկաներ: «Սուրբերը մեր կեանքը աստուածային ճշմարտութիւններով պայծառակերպող, մեր առջեւ երկնային դրսերը բացող Եւ մեզ դէպի քրիստոսակեդրոն «ճանապարհ, ճշմարտութիւն ու կեանք» առաջնորդող աստուածագեաց անձեր Են: Սուրբերը աստուածային սրբութեան ճառագայթներն Են՝ մեր կեանքի ապականութեան դիմաց. Երկնային լոյսին ցոլքերն Են՝ մեր կեանքի խաւարին դիմաց. Երկուն Երկինք բարձրացնող կամուրջ Են՝ մեզ Երկինքն հեռացնող հոսանքներուն դիմաց», - ըսաւ ան:

Վեհափառ հայրապետը նշեց թէ Եկեղեցին պէտք Է ուրախ ըլլայ որ իր սուրբերուն Երկար շղթային միանալու կու գան մեր հոգեւոր արժեքներու համար իրենց անձերը իբրեւ կենդանի պատարագ մատուցած մեր մէկուկես միլիոն նահատակները, «...որովհետեւ Արեւմտեան Յայատանի ու Կիլիկիոյ քաղաքներուն ու գիւղերուն մէջ Եւ Տէր Զօրի աւազներուն վրայ ցեղասպան թուրքի Եաթաղանին զոհ գացած սիրելի զաւակներդ այսօր կը միանան նահատակներու, վկաներու ու սուրբերու Երկնային փաղանգին»:

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոս հաստատեց, որ մեր նահատակները «իմացեա՛լ մահ»-ով մեռան, որպէսզի մենք հաւատքի՝ կեանքով ապրինք, գործենք ու ստեղծագործենք: Վեհափառ հայրապետը ըսաւ որ հարիւր տարիներ հայութիւնը յիշեց իր նահատակները Եւ հաւատարիմ մնաց անոնց նուիրական կտա-

կին՝ կոչ ուղղելով շարունակել ու յիշել սրբացած նահատակները, որոնց արիւնը աւիշը պիտի դառնայ մեր զօրութեան ու երաշխիքը՝ մեր յաղթանակի:

Իր խօսքը եզրափակելով Արամ Ա. Կաթողիկոս ըսաւ. «Մեր նահատակները կ'ապրին մեր կեանքին մէջ իբրեւ «Անլուկի զանգակատուն»՝ ի խնդիր մեր բռնաբարուած արդար իրաւունքներու ձեռքբերման մեզ պայքարի մորոլ:

Մեր նահատակները կ'ապրին մեր կեանքին մէջ իբրեւ կամքի դարբնոց՝ մեր պահանջատիրական կամքը կրանող:



Մեր նահատակները կ'ապրին մեր կեանքին մէջ իբրեւ յուսատու աղբիւր՝ մեր քրիստոնէական յոյսը ամրապնդող:

Մեր նահատակները կ'ապրին մեր կեանքին մէջ իբրեւ «մարտիրոսք Երանեալք որք զլոյսն կենաց զգեցեալ ունին»՝ մեր կեանքի ճամբան Երկնային կենարար լոյսով լուսագարդող»:

Սրբադասման պատմական իրադարձութեան աւարտին նախ ազդարարուեցաւ «Լռութեան Վայրկեան», ապա Երեւանի ժամով ժամը 19:15-ին, Յայատանի ու աշխարհի տարբեր անկիւններու մէջ գտնուող բոլոր հայ առաքելական ու քոյր Եկեղեցիներու զանգերը 100 զարկերով դողանշեցին՝ ի պանծացում Յայոց Ցեղասպանութեան նահատակներու:

### **ԵՒ ԱՇԽԱՐԴ ՂՈՂԱՆՁԵՅ ՅԱՅՕՐԵՆ.....**

Սրբադասման արարողութեան կազմակերպման հիվանաւորութիւնը ստանձնած Եր Յայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը:



## ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՊԱՅ-ՔԱՐԻ 100 ՏԱՐԻՆԵՐ

2015, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի տարի, որուն իւրաքանչիւր օրը մեզի համար Ապրիլ 24 պետք է ըլլայ:

Հայաստանի եւ տարբեր երկիրներու մէջ այսքան շատ եւ տարաքնոյթ իրադարձութիւններ տեղի ունեցան Ապրիլ ամսուան ընթացքին (նաեւ անկէ առաջ եւ յետոյ, ու մինչեւ այսօր), որ դժուար է այդ բոլորը գևահատել, մեկնաբանել եւ նոյնիսկ թուարկել:

Մօտաւորապէս 100 տարի առաջ, հանրաճանաչ ֆրանսացի գրող Անաթոլ Ֆրանս հայերու կոտորածին առընչութեամբ ըսած է. «Հայաստանը կը մեռնի...սակայն այն քիչ արիւնը, որ մնացած է՝ հերոս սերունդ կը ծնի: Մեռնիլ չուզող ազգը՝ չի մեռնիր»:

Այսօր մենք՝ մեր գոյութեամբ, մեր վերապրումով եւ մեր բազմամիլիոն զաւակներով, կը հաստատենք ֆրանսացի գրող-բարեկամին կանխատեսումը: Մենք, 100 տարի ետք՝ ընդդեմ ժմտումի եւ առանց հատուցումի, 100 տարի՝ ընդվզումով, 100 տարի՝ յիշելով, ոտքի կենալով եւ բժշկելով մեր վերքերը, կ'ոգեկոչենք սրբադասուած մեր մեկուկես միլիոն նահատակները ու կեղծիքին նահանջ կը պարտադրենք:

Այսօր մեր շատ բարեկամներ մեր կողքը կը գտնուին: Կը կիսեն մեր ցաւս ու զօրավիզ կը կենան մեզի:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւորով, Ապրիլ 24-ին՝ Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրին մէջ, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին արարողութիւններուն մասնակցեցան Ռուսիոյ, Ֆրանսայի, Սերպիոյ եւ Կիպրոսի նախագահները:

Սոյն արարողութեան ներկայ էին 60 երկիրներէ ժամանած, 600-ի հասնող իիւրեր՝ բազմաթիւ բարձրաստիճան պատուիրակութիւններ, կրօնական կառոյցներու եւ հաստատութիւններու առաջնորդներ, դիւնագիտական անձնակազմեր, միջազգային կազմակերպութիւններու ներկայացուցիչներ, գիտնականներ եւայլն:

Նախագահները եւ բոլոր իիւրերը, ծաղկեասակներէն զատ, անմար կրակին առջեւ ծաղիկներով խոնարհեցան եւ իրենց յար-

գանքի տուրքը մատուցեցին մեր անմեղ նահատակներու հոգիներուն:

Չորս երկիրներու նախագահները այցելեցին նաեւ Հայոց Ցեղասպանութեան թանգարան եւ իրենց տպաւորութիւնները արձանագրեցին թանգարանի ոսկեմատեանին մէջ:

Ծիծեռնակաբերդի բարձունքին՝ իր ուղերձը ներկաներուն յղելով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան համայն հայութեան անունն շնորհակալութիւն յայտնեց նախագահներ՝ Անասթասիատիսի, Նիքոլիչի, Յոլլանտի եւ Փութիսի, ինչպէս նաեւ միջազգային ամբողջ համրութեան՝ ի դեմս ներկայացուած պետութիւններու եւ կազմակերպութիւններու, քաղաքական հասարակութեան եւ միջազգային մամուլի ներկայացուցիչներուն, բոլոր անոնց, որոնք հայերուն կողքին կը գտնուեին եւ որոնք այդ օր կ'ուզեին գտնուիլ հայերու կողքին: Նախագահը շնորհակալութիւն յայտնեց նաեւ Պոլսոյ Թաքսիմ հրապարակը հաւաքուածներուն, Նշելով որ անոնք զօրաւոր մարդիկ են եւ ճիշդ գործ կ'ընեն իրենց հայրենիքին համար: (Յիրաւի, արդէն տասը տարիէ ի վեր Թուրքիոյ որոշ ազնիւ, համարձակ քաղաքականութեան):

Անդրադառնալով Յօնոմի Պապի այն արտայայտութեան, թէ՝ «Յանցանքը ծածկել կամ ուրանալ՝ կը նշանակէ արտօնել որ վերջը արիւնահոսի», նախագահը ըսաւ. «Վերջն արիւնահոսում է, որովհետեւ աշխարհում շատ են չեզոքութիւնը, լուլթիւնը, ժխտողականութիւնը եւ պակաս՝ մարդկայնութիւնը»:

Ազա խօսելով Ողակիզումի, Ռուսական գամատիայի ցեղասպանութիւններուն մասին, Սերժ Սարգսեան ըսաւ. «Թո՞ղ այսուհետ աշխարհի որեւէ ծայրում յուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի՝ յիշատակելու պատմութեան նոր ամօթալի էջեր,

թո՞ղ նոր «Ծիծեռնակաբերդ»եր, «Եատվաշեմ»Ներ, «Մահուան Հովհան»Ներ եւ «Գիզոգի»Ներ չլիսեն»:

Պաշտօնական բաժինի միջոցառումներու աւարտէն ետք, հայ ժողովուրդի զաւակները խիս ու ամրակուռ շարքերով ուղղուեցան դեպի յուշահամալիր՝ Վերասորոգելու իրենց ուխտը եւ յարգելու Եղեռնի զոհերուն անմահ յիշատակը:

Նոյն օրը, Երեկոյեան տեղի ունեցաւ աւանդական շահերթը, որ ամեն տարի կ'իրականանար 23 Ապրիլին, սակայն այս տարի Հայոց Յեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով տեղի ունեցաւ 24-ին: Մասնակիցները Ծիծեռնակաբերդի անմար կրակին շուրջ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին անմեղ նահատակներուն, միասնաբար աղօթեցին, ապա կրակին շուրջ խոնարհեցին Հայոց Յեղասպանութիւնը ճանչցած Երկիրներուն դրօշակները:

Այո՞ այսօր մենք հպարտ ենք որ Յեղասպանութեան 100-րդ տարելիցին աշխարհի բազմաթիւ քաղաքակիրթ եւ զարգացած Երկիրներ մեզ հետ են: Մասնաւորապես պետք չէ մոռնանք թէ Հռոմի Ֆրանչիսկոս Պապը ամբողջ աշխարհի առջեւ բացաւ բարոյականութեան եւ արդարութեան դուռը: Պապի քայլը՝ այդ դարակազմիկ յայտարարութիւնը, իր բարեբեր արմատները նետեց՝ ի սփիւռս աշխարհի, որուն հետեւցան մեր արդար դատին անդրադարձները: Տարբեր Երկիրներու խորհրդարաններ, կազմակերպութիւններ ետեւ-ետեւի կը ճանչնան Հայոց Յեղասպանութիւնը եւ կը դատապարտեն այլ ազգերու գերեզմաննե-

րու վրայ իիմնուած Թուրքիոյ անմարդկային ոճրագործութիւնը եւ անոր ժխտողական քաղաքականութիւնը:

Մենք տեսանք որ պաշտպանուած արդարութիւնը կրնայ իրաշըներ գործել: Այդ օրերուն բողոքի, ցասումի, վրիժառութեան եւ արդար պահանջի միասնական լեզուով խուեցան երգն ու Երաժշտութիւնը, նկարչութիւնն ու մարզաշխարհը, բոլոր ասպարեզները..... Իրենց ցաւն ու վիշտը մեր զգացումներուն միահիւսեցին նոյնիսկ անշունչ պատմական յուշարձանները: 24 Ապրիլի գիշերը, սրբադասուած մեր նահատակներուն իր յարգանքի տուրքը կը մատուցեր խորհրդաւոր մթութեան մեջ յայտնուած հոչակաւոր Զոլիզեյումը: Իր գոյատեւումի ընթացքին, Երկրորդ անգամ ըլլալով, ամբողջ գիշեր մը խաւարի քողով պատուած՝ մեզ զօրավիգ կեցաւ Փարիզի Եյֆելեան աշտարակը:

Հայոց Յեղասպանութեան հարցին լուծումը Երեք տարրերէ կը բաղկանայ՝ ճանչում, փոխհատուցում եւ իրաւունքներու վերականգնում:

Հետեւաբար, մեր պարտականութիւնները պիտի շարունակուին հարիւրամեակեն վերջ ալ. մենք հետեւողականօրէն, համբերատարօրէն պիտի յիշեցնենք աշխարհին եւ միշտ պայքարինք մեր հարցին Երեք տարրերու իրագործումին հասնելու համար:

«S»





## ՀԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ (Գանձիք)

Յայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին առիթով համասփիւր հայութիւնը տարբեր բնոյթի ձեռնարկներով եւ արարողութիւններով կ'ոգեկոչէ յիշատակը մեր բիւրաւոր նահատակներու:

Եւ այս առիթով 22-24 Ապրիլ 2015-ի օրերուն Երեւանի մէջ տեղի ունեցան առանցքային ձեռնարկներ, ի մասնաւորի Ցեղասպանութեան նուիրուած Խորհրդաժողովը, Ս. Էջմիածնի մէջ՝ Սրբադասումի Արարողութիւնը եւ Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի յուշահամալիրին մէջ՝ Ոգեկոչումի ձեռնարկը:

Ցիշեալսերուն իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Եգիպտահայ մեր համայնքը՝ մասնաւոր թռիչք կազմակերպելով դեպի Մայր Յայրենիք:

Սոյն թռիչքով 100-ամեայ տարելիցին իրենց մասնակցութիւնը բերին նաեւ Եգիպտացի մօտ 50 լրագրողներ, թղթակիցներ, հեռատեսիլի հաղորդավարներ, գիտական եւ Վերլուծական կեդրոններու աշխատակիցներ՝ կազմակերպութեամբ Գահիրեի Ազգային Առաջնորդարանի 100-ամեակի Յանձնախումբին:

Սոյն օրերուն, Գահիրեի մէջ մեր համայնքին անդամները մասնակցեցան 23 եւ 24 Ապրիլին տեղի ունեցած արարողութիւններուն եւ միջոցառումներուն:

Ցինգշաբթի, 23 Ապրիլ 2015-ին Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ մեծ պատահի վրայ, ուղիղ հեռարձակումով ժողովուրդը դիտեց Յայոց Ցեղասպանութեան նահատակներու Սրբադասումի Արարողութիւնը: Արարողութեան աւարտին 100 զարկերով դօղանցեց Եկեղեցւոյ զանգակը՝ միանալով աշխարհի բոլոր Յայ Եկեղեցիներու զանգակներուն, իսկ երգչախումբը կատարեց «Սուրբ, Սուրբ»-ը եւ «Յայ Մեր»-ը:

Ասկէ զատ, Ուրբաթ, 24 Ապրիլին, նախապէս ստանալով Եգիպտոսի անվտանգութեան ծառայութեան համամտութիւնը, կազմակերպուած էր քայլարշաւ: Մեր համայնքի շուրջ 400 հայորդիներ, այս առիթով յատուկ պատրաստուած շապիկներով եւ սկառտներն ալ իրենց համազգեստներով,

«Կը Ցիշենք ու Կը Պահանջենք» կարգախօսով քալեցին եւ ծաղկեպսակ զետեղեցին Ալյայս Զինուորի յուշարձանին, որմէ ետք երգեցին Եգիպտոսի եւ Յայատանի հաւրապետութիւններու հիմներգերը: Այս բացարիկ առիթով, սոյն երթը լուսաբանուեցաւ Եգիպտական մամուլով եւ հեռատեսիլի տարբեր կայաններէն:

Նոյն օրը, Երեկոյեան ժամը 6-ին, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ մէջ մատուցուեցաւ Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Գահիրեի Առաջնորդական Փոխանորդ Հոգչ. Տ. Գաբրիել Վարդապետ Սարգսեան: Ս. Պատարագի քառաձայն երգեցողութիւնը կատարուեցաւ «Ս. Ներսէս Շնորհալի» եւ «Արաք» երգչախումբերու կողմէ՝ դեկավարութեամբ Միհրան Դագելեանի:

Ներկայ էին Յայ Կաթողիկէ Աղեքսանդրիոյ Առաջնորդ Գերապայծառ Գրիգոր Օգոստինոս Եպիսկոպոս Գուսան, քոյր Եկեղեցիներու առաջնորդներ եւ Ներկայացուցիչներ, ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպանը, Վատիկանի Պապական Նուիրակի Փոխանորդը, Անկիլօան Եպիսկոպոսական Եկեղեցւոյ Գահիրեի առաջնորդը, դեսպաններ, դիւանագիտական Ներկայացուցիչներ, որոնք յատկապէս հրաւիրուած էին սոյն Պատարագին, ինչպէս նաեւ օտար լրագրողներ, թղթակիցներ եւ հոծ բազմութիւն մը:

Յաւարտ Ս. Պատարագի, կատարուեցաւ Յայոց Ցեղասպանութեան սրբացած նահատակներուն նուիրուած յատուկ արարողութիւնը, որմէ ետք Յայր Սուրբը ընթերցեց Ն.Ս.Օ.Ս.Տ. Ամենայն Յայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի Յայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած սրբատակունդակը:

Ապա արաբերենով իր պատգամը փոխանցեց Գրիգոր Օգոստինոս Գուսան Եպիսկոպոս, եւ անգլերենով՝ ՀՀ Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Դոքթ. Արմեն Մելքոնեան:

Պաշտօնական խօսքերէն ետք, Երկու երգչախումբերը կատարեցին Ազնաւոր-

Կառվարեսց զոյգի «Անոնք Ինկան» եւ «ԱԼԵ Մարիա» երգերը, Ալեքսանդր Յարութիւնեանի «Ռէքուիեմ»-ը եւ աւարտեցին Արա Գեղրգեանի Հայոց Յեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած «Remember» երգով:

Վերջաւորութեան, ժողովուրդի եւ հոգեւորականաց թափօրը առաջնորդուեցաւ դեպի Եկեղեցւոյ շրջաբակին մեջ գտնուող Հայոց Յեղասպանութեան յուշակոթող-խաչ-



քար, որուն կից պատրաստուած յատուկ յուշապատիս առջեւ գետեղուեցան խորհըրդանշական 100 մոմեր, որոնց գետեղումի ընթացքին կը դողանչէր Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցւոյ զանգը:

Արարողութիւնը կը նկարահանեին եգիպտական հեռատեսիլի տարբեր կայաններ:

ԴԻՒՆ  
ԳԱՐԻՐԵԻ ԱՇԳԱՅԻՆ ԱՌԱՋՍՈՐԴԱՐԱՆԻ





## ՀԵՂՈՐԴ-ԱԳՐՈՒԹ-ԻՒՆ (Հայասպան)

Յայոց Յեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով Յայաստանի մեջ կազմակերպուած ոգեկոչումի արարողութիւններուն եւ միջոցառումներուն մասնակցելու համար Գահիրէի Ազգային Առաջնորդարանը կազմակերպած էր մասնաւոր թօթիք: Սոյն թօթիքով Յայաստան մեկնեցան Առաջնորդ Սրբազնան Յայրը, Թեմական եւ Քաղաքական ժողովներու եւ 100-ամեակի Յանձնախումբի անդամներ, Գահիրէի եւ Աղեքսանդրիոյ համայնքի անդամներ, ինչպէս նաև Գահիրէի Ազգային Առաջնորդարանի 100-ամեակի Յանձնախումբի կազմակերպութեամբ եւ հրաւետով շուրջ 50 եգիպտացի յայտնի լրագրողներ, եգիպտական յայտնի թերթերու խմբագիրներ, թղթակիցներ եւ ներկայացուցիչներ, հեռուստահաղորդավարներ, վերլուծական կեդրոններու տնօրեններ եւ այլ պաշտօնական անձինք:

Սոյն օդանաւով Յայաստան մեկնեցաւ նաեւ Ղպտի Ուղղափառ Եկեղեցւոյ Յովւապետ Թաուատրոս Բ. Պատրիարքը՝ իր շքախումբով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Յայոց Կաթողիկոսի մասնաւոր հրաւերով, եւ ուղեկցութեամբ Թեմիս Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աշոտ Եպս. Մսացականեանի:

20-26 Ապրիլի շրջանին Ամենապատիւ Թաուատրոս Պատրիարքը հիւրընկալուեցաւ Ամենայն Յայոց Յայրապետի կողմէ եւ

մասնակցեցաւ Եկեղեցւոյ եւ պետութեան կազմակերպած կարեւոր բոլոր արարողութիւններուն, միջոցառումներուն եւ ձեռնարկներուն:

Ան նաեւ առիթ ունեցաւ այցելելու վասրեր եւ Եկեղեցիներ:

Ազգային Առաջնորդարանի 100-ամեակի Յանձնախումբին կողմէ կազմակերպուած եգիպտացի լրագրողներու խումբը եւս յատուկ նախատեսուած ծրագիրով մասնակցեցաւ այդ օրերուն ընթացող ձեռնարկներուն եւ միջոցառումներուն: Անոնք առիթ ունեցան տեղույն վրայ հարցագրոյցներ ունենալու նաեւ պաշտօնական անձնաւորութիւններու հետ, իսկ 25 Ապրիլին Մայր Աթոռ Ս. Եջմիածնի մեջ հանդիպում ունեցան Ամենայն Յայոց Կաթողիկոսին եւ Ղպտի Եկեղեցւոյ Պատրիարքին հետ:

Միջոցառումներու աւարտին՝ 26 Ապրիլին, բոլորը վերադարձան Գահիրէ, Եգիպտոս, խոր տպաւորութիւններով եւ Յայոց Յեղասպանութեան մասին յաւելեալ տեղեկութիւններով, զորս հասանելի դարձուցին Եգիպտացի ժողովուրդին՝ հեռուստահաղորդումներով եւ մամլոյ հաղորդագրութիւններով:

ԴԻՒԱՆ  
ԳՎՐԻՐԵՒ ԱՇԳԱՅԻՆ ԱՌԱՋՍՈՐԴԱՐԱՆԻ





# ՔԱՐՏԻՍԱԳԻՏ ՏՈՒԹՅ. ՌՈՒԲԵՆ ԳԱԼԶԵԱՆԻ՝ ԱՏՐԴԻՅԱՆԻ ԿԵՂԾԻՔՆԵՐԸ ԲԱՑԱՅԱՅՏՈՂ ԴԱՍԹԽՈՍՈՒԹԻՒՆԸ

Յայ Ազգային Յիմնադրամի, Յայ Գեղարքունիքի Միութեան եւ Կոկանեան Սրահի կազմակերպութեամբ ու Յայ Յարանանութեանց եւ ՀՀ Եգիպտոսի դեսպանութեան հովանաւորութեամբ, Յայոց Յեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով շատ կարեւոր եւ ուշագրաւ ձեռնարկ մը կազմակերպուած էր Յինգչաբթի, 19 Փետրուար 2015-ին, Երեկոյեան ժամը 8-ին՝ Կոկանեան Սրահին մէջ: Գիտնական, քարտիսագետ Տոքթ. Ռուբեն Գալչեան հանդէս կու գար «Յայաստանը Յնագոյն Զարտեսներու Մէջ» եւ «Յին Յայերէն Զարտեսները» նիւթերուն շուրջ, որուն նպատակն էր քարտեսներու միջոցով բացայատել Ատրպեյճանի կողմէ իրագործուող պատմական խեղաթիւրումները:

Մինչ դասախոսութեան սկսիլը, Ներկաները մէկ վայրկեան յոտնկայս լրութեամբ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին Յայոց Յեղասպանութեան նահատակներուն:

Մասնագիտութեամբ ճարտարագետ Ռուբեն Գալչեան, փոքր տարիքին հետաքրքրուած ըլլալով աշխարհագրութեամբ եւ քարտիսագրութեամբ, հետազօտած է Բրիտանիոյ եւ Երոպայի գրադարաններուն մէջ եղած քարտիսագրական բոլոր տեղեկութիւնները: Ան նաեւ մանրամասնօրէն ուսումնասիրած է տարբեր աշխարհացոյցեր ու Երկիրներու քարտեսներ, որոնց մէջ տեղ գտած է Յայաստանը: Անոր ուսումնասիրութիւններն ուղղուած են վերջին 50 տարիներու ատրպեյճանական մամուլի եւ «գիտական» աշխատողներու կողմէ իրատարակուած հակահայ բարբաջանքներուն եւ կեղծիքներուն դէմ:

«Այս տարածքը, որտեղ այսօր Ատրպեյճանի Յանրապետութիւնն է, ապրած են հայեր, թաթարներ, թուրքեր ու այլազգիներ, սակայն ազերիներ կոչուող ազգութիւն մը ծանօթ չէ եղած համաշխարհային պատմութեանը: Անոնք նախկին թուրքերն են՝ մուսուլման տեղացիները, որոնք այլ տեղաբնակներու հետ ժամանակին իրանի հիւսիսը կ'ապրէին: «Ազերի» հասկացողութիւնը

պատմութիւն բերուած է ստալինեան տարիներուն, որպէսզի տեղացի թուրքերն այլեւս իրենց թուրք չհամարեն: Իր դասախոսութիւնն այսպէս սկսաւ Ռուբեն Գալչեան՝ յաւելելով, մինչեւ 20-րդ դարու սկիզբը քարտես մը չէ եղած, ուր տեղեկութիւն տրուած ըլլար Ատրպեյճանի մասին: Այսօր, Ատրպեյճանը իր պատմական արմատները գտնելու բարդ փնտռութերու մէջ է եւ յաճախ իրականութիւնը արհամարհելով պատմական գեղծումներու կը դիմէ»:

Դասախոսութեան ընթացքին Տոքթ. Գալչեան անդրադարձաւ ատրպեյճանական գիտական իրատարակութիւններու մէջ տեղ գտած հակահայ յերիւրանըներուն եւ կեղծիքներուն, որոնք օրէ օր աւելի կ'ընդլայնուին ու կը տարածուին: Առոնք կը իրատարակուին տարբեր լեզուներով եւ անվճար կը դրկուին ամբողջ աշխարհի համալսարաններուն, գրադարաններուն եւ քաղաքական կառոյցներուն:

Աշխարհիս վրայ որեւէ Երկրի գտնուած տեղը ճշգրիտ հասկնալու եւ որոշելու համար, կարեւոր աղբիւներ կը նկատուին հնագոյն եւ միջնադարեան պատմական եւ աշխարհագրական փաստաթուղթերը, գիրքերն ու քարտեսները:

Գիտնական Ռուբեն Գալչեան, մեծադիր պաստառի վրայ Ներկայացուց Յայաստանն ու Ատրպեյճանը, պատմութեան ծանօթ առաջին քարտեսներէն սկսած մինչեւ մեր օրերը: Ան գիտականօրէն եւ հետեւողականօրէն մեկնաբանեց այս իրողութիւնը, որ բան-թուրքիզմին հետեւող «ատրպեյճանցիները» այսօր կը կեղծեն հայութեան պատմութիւնը եւ կը յօրինեն կեղծ պատմութիւն մը՝ իրենց թուրք-թաթար համախմբութեան մասին: Ատրպեյճանի հշխանութիւնները կը քարոզեն թէ Ատրպեյճանը եւ միջնադարեան Աղուանքը միեւնոյն Երկիրն են ու նոյն մշակոյթին ունին՝ «Երկու պետութիւն, մէկ ժողովուրդ», որ իրականութեան չի համապատասխաներ: Կեղծարարները կը յայտարարեն թէ Ներկայ ՀՀ տարածքը հնագոյն ժամանակներուն Ատրպեյճանի պատմական պատմութիւնը բերուած է ստալինեան տարիներուն, որպէսզի տեղացի թուրքերն այլեւս իրենց թուրք չհամարեն: Իր դասախոսութիւնն այսպէս սկսաւ Ռուբեն Գալչեան՝ յաւելելով, մինչեւ 20-րդ դարու սկիզբը քարտես մը չէ եղած, ուր տեղեկութիւն տրուած ըլլար Ատրպեյճանի մասին: Այսօր, Ատրպեյճանը իր պատմական արմատները գտնելու բարդ փնտռութերու մէջ է եւ յաճախ իրականութիւնը արհամարհելով պատմական գեղծումներու կը դիմէ»:




Եւ Հայաստանի տարածքը կ'անուանեն ...  
Արեւմտեան Ատրպէյճան:

Տարբեր ժամանակներու քարտեսներ ցուցադրելով, Գալչեան Ներկայացուց «Ատրպատականի Հանրապետութիւն» կոչուող Ներկայ երկրին ծնունդը, որ տեղի ունեցած է 1918 թուականին: Ճշմարիտ պատմութիւնը բացայացող իին ու նոր փաստաթութերու եւ քարտեսներու միջոցով Ներկայացուց Շիրուանը, Առանք, Հայաստանն ու Ատրպէյճանը: Ան բացատրեց թէ Ներկայ Ատրպէյճանը նախապես եղած է Իրանի հիւսիսային Ատրպատական նահանգը, շեշտելով թէ այդ մասին կը վկայեն իին աշխարհի յունական, հռոմեական, արեւմտաեւրոպական եւ վաղ միջնադարեան բոլոր պատմիչներու, աշխարհագրագետներու ու ճանապարհորդներու յուշերն ու շարադրանքները, ձեռագրերը, գիրքերն ու քարտեսները: Գալչեան, բազմաթիւ նշանաւոր պատմիչներու եւ ճանապարհորդներու ծգած ծանրակշիռ փաստեր, տեղեկութիւններ ու վկայութիւններ Ներկայացուց՝ ի հակադրութիւն ատրպէյճանական այն կեղծ փաստերուն թէ հայերը Կովկասի տարածքին նորեկ եկուորներ են, իսկ իրենք՝ բնիկներ եւ քրիստոնեայ աղուաններու միակ ժառանգները:

Դարեր շարունակ յոյներն ու հռոմեացիները այդ տարածաշրջանը նշած են իբրեւ Սասանեան Պարսկաստանի Ատրպատական կոչուող նահանգ: Բոլոր պատմիչները խօսելով այդ տեղանքին մասին, բնաւ խօսք չեն ըսած «Ատրպէյճան» կոչուող երկրի մասին, մինչդեռ Հայաստան՝ Արմենիա, Արմանունով միշտ յիշատակած են:

Գիտնականը նշեց թէ նոյնիսկ իսլամական աշխարհագրական գրականութեան՝ իսլամական քարտեսներու մեջ, ըստ սովորութեան հևագոյն ժամանակներուն չեին նշեր քրիստոնեայ երկիրներու անունները, սակայն Հայաստանը միշտ յիշուած է այդ քարտեսներուն մեջ եւս, քանի որ լաւ յարաբերութիւններ ունեցած է դրացի երկիրներու հետ: Վերոյիշեալ բոլոր ձեռագրերուն մեջ կը յիշատակուի Աղուանքը, իսկ Ատրպէյճանը՝ աւելի ճիշդ Ատրպատականը, նախկին Փոքր Մարաստանը, միշտ իբրեւ Պարսկաստանի հիւսիս-արեւմտեան նահանգ:

Ուրեմն Գալչեան պաստառին վրայ առաջինը ցուցադրեց Զ.Ա. Վեցերորդ դարեն մեզ հասած աշխարհի ամենահին Բաբելոնեան կաւե քարտեսը, որուն վրայ միայն եօթը երկիրներ յիշատակուած են, որոնց շարքին կը գտնուի նաեւ Հայաստանը: Ապա քարտի-





## ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ

Ուրբեն Գալչեան ծնած է Թաւրիզ, ցեղասպանութենէն մազապուրծ վասեցի գաղթականի մը ըստանիքին մէջ: Միջնակարգ դպրոցը աւարտած է Թեհրան, յետոյ ուսումը շարունակած է Բրիտանիոյ Պըրմինկամ քաղաքի Ասդոն համալսարանին ճարտարագիտութեան բաժնէն ներ:

2008-ին ՀՀ Գիտութիւններու Ազգային Ակադեմիան անոր շնորհած է Պատուոյ Տոքրոյի կոչում:

Ան հեղինակ է կարգ մը քարտիսագրական հատորներու.

«Յայաստանի Պատմական Քարտեսեր» - անգլերէն, 2004թ.

«Յայաստանը Յամաշխարհային Քարտեսագրութեան Մէջ» - որ Վերոնշեալ հատորին վերափոխուած տարբերակն է՝ հայերէն եւ ռուսերէն, 2005թ.

«Կովկասից Յարաւ Երկրները Միջնադարեան Քարտեսներում. Յայաստան, Վրաստան եւ Աստրաբեյձան» - հայերէն եւ անգլերէն, 2007թ.

«Յօրինուած Պատմութիւն»- անգլերէն, 2009թ., նոյն գիրքին հայերէն եւ ռուսերէն տարբերակը՝ 2010թ.

«Պատմութիւնների Բախումը Յարաւային Կովկասում: Յայաստանի, Աստրաբեյձանի եւ Իրանի Քարտեսների Վերագծումը» - 2012թ., անգլերէն, նոյնին հայերէն տարբերակը՝ «Վերապեյճանական Պատմա-աշխարհագրական Զեղծարարութիւնները»: Այս Վերշնիս հրատարակուած է ռուսերէն՝ 2013-ին եւ պարսկերէն՝ 2015-ին:

Ան հեղինակ է նաեւ կարգ մը մենագրութիւններու եւ յօդուածներու, վիճայարոյց նիւթին շուրջ բազմաթիւ ելոյթներ ունեցած է Լուսոնի, Օքսֆորտի, Փարիզի, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներուն եւ Երեւանի տարբեր համալսարաններուն մէջ:

Սագետը օրինակներ բերաւ այնպիսի հին պատմիչներու քարտեսներէն, ինչպիսիք են՝ Յերողոտոսո - Ջ.Ա. 5-րդ դար, Երաթոսթենէն - 276-194 թ. Ջ.Ա., յոյն աշխարհագրագէտ Կլատիոս Պտղոմէոս՝ 90-168 թթ., հռոմեացի Փիլիստիփայ եւ գրող Մաքրոպիս՝ 400թ., Ս. Ճերոմ՝ 420թ. եւ այլն: Ան օրինակներ բերաւ նաեւ արար եւ իսլամ պատմիչներու եւ աշխարհագրագէտներու քարտեսներէն. ատոնցմէ՝ Ապու Խսիակ Խան Մոհամետ ալ Ֆարսի՝ վաղ շրջանի արաբական աշխարհի ամենակարեւոր պատմիչներէն եւ աշխարհագրագէտներէն մին, իսլամական աշխարհի հռչակաւոր աշխարհագրագէտներէն՝ 9-րդ դարու պարսիկ գիտնական Խան Խուրստատպէի, Նշանաւոր իսլամական պատմաբան եւ աշխարհագրագէտ Խան Յառլաքալ - 10-րդ դար, եւ նոյնիսկ աստրաբեյճանցիներու կարեւորագոյն պատմաբաններէն մէկուն՝ Ապաս Ղուլի Պաքիխանովի (1794-1847) յիշատակութենէն, որ իր «Կուլիստան Երամ» պատմական աշխատութեան մէջ, միջնադարուն այս տարածաշրջանին մէջ գոյութիւն ունեցող քանի մը Երկիրներու շարքին կը նշէ Աղուանքը (կամ՝ Շիրուանք), Պարսկական Աստրաբեյճանը, Յայաստանը եւ այլք:

Նկատի ունենալով Աստրաբեյճանի վարած ստոր քաղաքականութիւնը, հայկական սահմաններու նկատմամբ ուտնծգութիւններն ու պատմական անհիմն կեղծիքները, ամբողջ հայութիւնը հնարաւոր բոլոր միջոցներով պետք է պայքարի ճշմարտութեան հաստատման համար:

Ուրբեն Գալչեան նաեւ մանրամասնօրէն բացատրութիւն տուաւ ՏՕ կոչուող քարտեսներու մասին եւ ատոնցմէ եւս օրինակներ բերաւ, ինչ որ բաւական տպաւորիչ եւ հետաքրքրական էր:

Նկատի ունենալով ներկայ գտնուող օտար թերթերու թղթակիցները, բաևախօսին հայերէն ելոյթը Տիկին Կասիա Ճղալեան արաբերէնի կը թարգմանէր:

Ընորհակալութիւն կազմակերպիչներուն եւ անշուշտ Տոքթ. Ուրբեն Գալչեանին, այս շահեկան եւ օգտաշատ դասախօսութեան համար:

**Ճաք Մարգարեան**

Տոքթ. Ուրբեն Գալչեան ճաքաթ, 21 Փետրուար 2015-ին Ս. Թերեզա Միահին մէջ՝ «The Invention Of History»- Problems In The South Caucasus խորագրով, Աստրաբեյճանի յերիւրանքները շրող դասախօսութիւն մը տուաւ:



## ԹԱՏԵՐԱՄԱԴ

Աշխարհում ով մոռանայ,  
Զուխստ աչքով թող քոռանայ:

Յարիւր տարի անցած է այն ողբերգական թատերախաղին, որ խաղացին մեր դրացիները՝ հանդիսատես ունենալով իբր քաղաքակիրթ աշխարհը:

Որպես կանոն, հանդիսատեսը քար լռութեամբ կը հետեւի բեմին վրայ կատարուող գործողութիւններուն եւ միջամտել չի կրնար երբեք: Չի կրնար սաստել, եթէ նոյնիսկ մահ է, սպանութիւն ու աւեր, կոտորած է ու նախճիր:



Թատերախաղին շատ տարբեր չէր 100 տարի առաջ կատարուածը: Ամբողջ երկիր մը բեմահարթակ եր.զոհի դեր առած էր ամբողջ ժողովուրդ մը՝ ո՛չ կամաւոր: Դահիճներու եւ ոճրագործներու դեր ստանձնածները, դաժանութեան բարձրագոյն ձեւերով ու անթերի խաղացին իրենց դերերը... Իսկ հանդիսատեսը՝ ծափահարութիւններով ողջունեց բեմադրիչները... Ծափահարութիւն չէ՞ր արդեօք Ասոլիֆ Յիթերի խօսքը...

Օրերս՝ կայացաւ ձեռնարկ մը, նախաձեռնութեամբ Եգիպտոսի Յայնց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ S.Աշոտ Եպիսկոպոս Մացականեանի, նուիրուած Յայնց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

Քանի որ թատրոնը կարգ մը մարդոց եւ արուեստներու հաւաքական աշխատանք է, միաւորուեցան Գահիրեի Ազգային Առաջնորդարանը, Մոնթրեալի Թեթեան Մշակութային Միութեան «Յայ Բեմ» թատերախումբը, Գահիրեի հայ համայնքն իսումբ մը շնորհալի եւ ժրաշան երիտասարդներ: Եւ Եգիպտահայութիւնը կրկին անգամ

վկան եղաւ մինչեւ օրս մեզ հետապնդող Յայոց Ցեղասպանութեան հետեւանքներուն:

Յայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին առիթով, Մոնթրեալի ԹՍՍ-ի «Յայ Բեմ» թատերախումբը Ներկայացաւ թեմատիկ Ներկայացումով մը՝ «Գազանը Լուսնին Վրայ»: Այս գործը թատերախումբին եւ բեմադրիչ Նաևսի Թորոսեանին ուշադրութեանն արժանացած է նաեւ այն պատճառով որ օտարի մտքի ու գրիչի ծնունդ է:

Այնքան յուզիչ ու սրտաշարժ է մեր պատմութեան այդ էջը, որ ստեղծագործելու առիթ տուած է շատ օտարներու:

Ռիչըրտ Գալինոսքի Ներշնչուած է հայուի իր կնոջ ընտանիքին պատմութենեւ: Կնոջ ծնողները վկան ու ականատեսը եղած են Մեծ Եղեռնին:

Ներկայացումը դիտողը նախ կը մտածէ, թէ երկու անձերու կեանքին պատմութիւնն է՝ Սեղայի եւ Վրամի: Սակայն քանի՛, քանի՛ Սեղաներ եւ Վրամներ կան մեր մէջ, որոնց այսօրուան հոգերը կու գան այն չարագոյժ օրերէն: Կեռ յաթաղանեն մազապուրծ, տնաւեր, հայրենազուրկ, օտար երկինքներու տակ ձեւով մը ապաստանած մարդիկ, մի՞թէ կրցան մոռնալ այն նախճիրը: Կրցա՞ն ապոիլ անհոգ, անտարբեր կեանքով: Կրցա՞ն մոռնալ աչքով տեսածն ու զգացածը:



Քիչ խօսքերով, բայց մեծ ըսելիքով այս թատերախաղը Ներկաներուն յիշողութեան ծալքերը խուժեց: Նորէն ու կրկին հաստա-



տելով, որ Եղեռնը ո՞չ թէ մԵկուկէս Միլիոն զոհեր տարաւ, այլ մինչեւ այսօր ալ կեանքեր կը տանի, ճակատագրեր կը խաթարէ, իսկ ապրողները անկախ ամեն ինչեն, կը կրես արհաւիրջի դաժան կնիքը: Բեմադրիչը գեղեցիկ հևարքներով ցոյց կու տայ, թէ ինչպէս մեր նահատակ նախնիները, շղարշի մը ետեւեն, ամեն վայրկեան մեզի հետ են: Կոմիտասեան Երաժշտութիւնը կը փաստէ, որ ամենեն մեծ նահատակին Երաժշտութիւնը, այսօր ալ անբաժան է մեզմէ:



Մենք կանք ու պիտի յարատեւենք մեր մշակոյթով, մեր նախնիներու հոգւոյն ձայնով, յիշողութեամբ: Այսօր, երբ հայ մը կ'ամուսնանայ օտարի մը հետ, շուրջինները կը նեղուին: Շատեր դաւաճանութիւն կը սեպեն, մեղանչում՝ բազմահազար մեր զոհերու յիշատակին դէմ, սրբապղծութիւն, որ չի ներուիր երբե՞ք:

Մեր կեանքին մեջ Եղած շատ մը խնդիրներ հետեւանք են անպատիժ մնացած ոճրագործութեան... Երբ ոճրագործը կը պատժուի, մարդկային սիրտը հանգիստ կը բարախէ, կծիկ դարձած նեարդերը՝ կը հանդարտին, ծուխով պատած աչքերը՝ կը պայծառանան, հանգուցաշատ խնդիրներ՝ դիւրին լուծում կ'առնեն: Կեանքը կը

դառնայ ժպտուն, օրը՝ բարի, մարդիկ՝ վստահելի, երկինքը՝ պայծառ, արեւը՝ զնգուն...

Եւ Սեղաներն ու Վրամները կ'ապրին ուրախ եւ գոհուսակ կեանքով, հարկաւ՝ ո՞չ առանց պատմութեան, ո՞չ առանց յուշերու, առանց «Անմոռուկի», առանց....

«Գազանը Լուսին Վրայ» թատերախանին հերոսները 100 տարի առաջ կատարուած սպանդին զոհերն են: Ո՞չ, անոնք չմեռան. անոնք ո՞ղջ են, կա՞ն, բայց հանգիստ չեն հոգիներով, միտքերով...

Այո՞ւ, այսքան տարիներ անց ալ, մեզմէ իւրաքանչիւրը կը կրէ ծանօթ թատերախանին ազդեցութիւնը: Անտեսանելի կապերով կապուած է անցեալին:

Որպէս հեղինակ ներկայացող կերպարը, սկիզբէն կը ինչեցնէ «Կար ու չկար»ը: Յեքիաթային հարազատ խօսքերը կրնանք հասկնալ բազմաթիւ իմաստներով: Եթէ կար, ապա՝ ինչպէ՞ս չկար: Չկա՞յ Երկիրը, չկա՞ն մեր Եկեղեցիները, մեր շեն քաղաքներն ու գիւղերը, եւ վերջապէս չկա՞ն մարդիկ, միլիոնուկէս անմեղ զոհերը: Իսկ վերապրածնե՞րը...

Անոնք ալ մԵկ-մԵկ կենդանի զոհեր են, ինչպէս Վրամն ու Սեղան: Սեղան եւ Վրամը բեմին վրայ, իսկ շուրջերնի՞ս...

Քանի՞, քանի՞ Սեղաներ եւ Վրամներ:

Սերունդներ են փոխուած, բայց քիչեր կրցան թոթափել ոճրագործութեան բեռը: Գազանը լուսինին վրայ դեռ կ'ապրի եւ ամեն գիշեր նորէն կը թարմացնէ մեր յիշողութիւնը: Լուսինը մեր կեանքին ուղեկիցն է, իսկ լուռ լուսատուին վրայ թառած գագանը, դեռ հեռացած չէ իր որսէն, դեռ կը շարունակէ ֆշացնել, դեռ չէ յագեցած ազնիւ արեան իր պապակը...

**Անժիկ Յակոբեան-Կասիմեան**



## «ԻՆՉՈՐ Է ԱԴՄԿՈՒՄ ԱՆՑԵԱԼԸ - ՆԵՄԵՍԻՄ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆ» ՇԱԲԺԱՆԿԱՐԻ ՑՈՒՑԱԳՐՈՒԹԻՒՆ ՀՔԸ-Ի ՍԱՐԵՆԻԿ ՉԱԳԸԸ ԿԵԴՐՈՆԻՆ ՄԷԶ

Ծաբաթ, 28 Մարտ 2015-ի երեկոյեան ժամը 7-ին, Գահիրէի ՀԲԸՍ-ի Սաթենիկ Չագը Մշակութային Կեդրոնին մեջ ցուցադրուեցաւ «Ինչո՞ւ է Աղմկում Անցեալը Նեմեսիս Գործողութիւն» վաւերագրական շարժանկարը:

Գահիրէի ՀԲԸՍ-ի Վարչութեան Ատենապետ Տոքթ. Վիգեն ճիզմէնեան բացման խօսքը ընելէ ետք, բեմ հրաւիրեց ՀԲԸՍ-ի Եգիպտոսի Շրջանակային Յանձնաժողովի Պատույ Ատենապետ Տիհար Պերճ Թերգեանը՝ օրուան շարժանկարը ներկայացնելու համար:

Պարու Թերգեան ամփոփ կերպով յայտնեց թէ ցուցադրուելիք շարժանկարը յունական դիցաբանութեան վրեժի չաստուածուի Նեմեսիսի անունով կնքուած՝ հայ Վրիժառուներու գործողութեան մասին կը պատմէ: Ան ըսաւ թէ «Նեմեսիս» գործողութիւնը սպատակադրած էր պատժել 1915-ի Հայոց Յեղասպանութիւնը կազմակերպած եր իրագործած երիտթուրքական ղեկավարները ու 1918-ին Պաքուի եւ Շուշիի մեջ հայկական շարդը կազմակերպողները: Ան հրաւիրեց ներկաները մեկ վայրկեան յոտնկայս լրութեամբ յարգել յիշատակը այն հերոսներուն, որոնք պատժեցին հայ ժողովուրդի դահիճները:

Ապա սկսաւ շարժանկարին ցուցադրութիւնը: Յազուագիւտ լուսանկարներ, տեսանիւթեր ու հարցազրոյցներ ընդգրկող այս բացառիկ շարժանկարը, անուանի գրողներու եւ իրապարակախոսներու, քաղաքական գործիչներու կողմէ տրուած մանրամասն բացատրութիւններ կը ներկայացնէ ծրագրի մասնակիցներուն եւ անոնց գործողութիւններուն մասին:

1918 թուականին, Թուրքիոյ գինուրական դատարանի Դեկտեմբեր 16-ին ծեւականօրէն ընդունած իրամանագրով, «Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կառավարող կուսակցութեան եւ Երկրի կառավարութեան ղեկավարներ՝ Թալէաթ, Ենվեր, Ճեմալ, Պեհաւտտին Շաքիր, Նազիմ եւ ուրիշ-

ներ, հեռակայ կարգով մահուան կը դատապարտուեին: Իթթիհատական մեծ յանցագործները կը մեղադրուեին Թուրքիան Ա. Աշխարհամարտին մեջ ներգրաւելու եւ հայերու տեղահանութիւնն ու ցեղասպանութիւնը կազմակերպելու համար: Սակայն ոչ մեկ քայլ կ'առնուի դատավճիռը գործադրելու, իսկ ոճրագործները կը յաջողին փախուստ տալ երկրէն եւ ապաստանիլ Գերմանիա:

Յայ ժողովուրդի ցեղասպանութենէն մազապուրծ զաւակները կը ստանձնեն թուրք դահիճներու արդար մահապատժի դատավճիրն գործադրութիւնը:

Այդ նպատակով, 1919-ին Երեւանի մեջ գումարուած ՀՅԴ 9-րդ Ընդհանուր Ժողովին որոշումով, ծրագրի մը կը կազմուի՝ յունական դիցաբանութեան վրեժի եւ հատուցման, թեւաւոր չաստուածուիիի՝ Նեմեսիսի (Նեմեզիս) անունով (յետագային գործողութիւնը կը կոչուի՝ «Հայկական Նեմեսիս»):

«Նեմեսիս» ծրագիրը իրականացնելու համար կը ստեղծուի պատասխանատու մարմին մը. ԱՄՆ-ի մօտ ՀՅ-ի ներկայացուցիչ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմանան) կը վստահուի գործողութեան ծրագրումի պատասխանատուութիւնը: Յանցագործները բացայայտելու գործը կը ղեկավարէ Յրաք Փափազեան, իսկ գործողութիւնը իրագործելու ղեկավարութիւնը եւ նիւթական միջոցները ապահովողներ կը նշանակուին՝ Շահան Նաթալի եւ Գրիգոր Մերճանով:

Շարժանկարը կ'անդրադառնայ իրենց քաջարի գործողութիւններով անմահներու շարքին դասուած «Նեմեսիս»ի այն մարտիկներուն, որոնք ծրագրեցին ու պատրաստեցին ոճրագործներու ահաբեկումները: Ատոնք են՝

-Սողոմոն Թեհիրեան՝ Պերլինի մեջ Թալէաթ պատուհասող,

-Արամ Երկանեան՝ պատուհաս մուսաւաթական դահիճներ Ղասիմակենովի, Յա-



սան Պեկ Ականի, Ֆաթալի խան Խոյսկիի եւ իր մեղսակից Սաֆարովի ու իթթիհատական Սայիտ Հալիմ փաշայի,

-Արշաւիր Շիրակեան՝ Արամ Երկանեանի հետ Պեհաւտտին Շաքիրի եւ ճեմալ Ազմիի պատուհասներ,

-Միսաք Թորլաքեան՝ ահաբեկիչ Պեհաւտիան ճիւանշիրի,

-Ստեփան Ծաղիկեան, Պետրոս Տէր Պօղոսեան, Արտաշես Գերգեան եւ Զարեհ Մելիք-Ծահնազարեանց՝ Թուրքիոյ ռազմածովային ուժերու նախկին նախարար ճեմալ փաշան զգետնողներ,

-Յակոբ Մելքոնմով՝ Թիւրքմենիստանի մէջ կրիւի դաշտին Վրայ դահիճ Ենվերը զգետնող (հակառակ որ Մելքոնմով կապ չուներ «Նեմեսիս»ի հետ, բայց իր արարքը այդ ծրագրին շարունակութիւնը կը համարուի):

Իթթիհատական ոճրագործներէն զատ, «Նեմեսիս»ի խնդիրն էր վրէժ լուծել նաեւ թշնամիին հետ համագործակցած հայ դաւաճաններէն: Այսպէս, Սողոմոն Թեհլիրեանի ձեռամբ սպաննուեցաւ Թուրքիոյ Գաղտնի Ոստիկանութեան քաղաքական դեկավար՝ Մկրտիչ Յարութիւնեան, իսկ Արշաւիր Շիրակեան հաշուեյարդար տեսաւ Պոլսոյ

հայ մտաւորականներու ցանկը թշնամիին համար կազմած Վահե Իհսանի (Եսայեան) հետ: Արշակ Եզտանեան սպաննեց դաւաճան Աստուր Եասեանը:

Յատկանշական է որ «Նեմեսիս»ի «հայոց Վրիժառութեան դեսպանները», Նպատակ ունենալով մեծ աղմուկ բարձրացնել եւ հասարակութեան ուշադրութիւնը գրաւել, մարդաշատ վայրեր կ'ընտրեին իրենց գործողութիւններն իրագործելու համար: Կարեւոր փաստ է նաեւ այս, որ անոնց գործողութիւններուն երբեւ անմեղ մարդիկ զոհ չեն գացած: Այս ամենը ստեղծեց Եւրոպական հասարակական այն կարծիքը որ «Նեմեսիս»ի իրագործողները ոչ թէ մարդասպաններ են, այլ յանուն վրէժի եւ արդարութեան զենք վերցուցած մարտիկներ:

«Նեմեսիս»ը ընդհատեց իր գործունեութիւնը, երբ 1922-ին Յայաստանի, Վրաստանի եւ Ղարպեյճանի վտարանի կառավարութիւնները՝ բոլշեվիզմի դէմ համատեղ պայքարելու «Պրոմեթեոս» նախագիծը ստորագրեցին:

Ցուցադրուած չափազանց հետաքրքրական շարժանկարը արժանացաւ բոլոր Ներկաներուն բարձր գնահատանքին:

«S»



Չահան  
Նարեալի



Գրիգոր  
Մերճանով



Սողոմոն  
Թեհլիրեան



Միսաք  
Թորլաքեան



Արամ  
Երկանեան



# «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԱՐԱՍՈՒՄԲԻ ԵԼՈՅԹԸ

## «...ՊԱՐ ՉԷ ՍԱ, ԱՅՀ՝ ՄԻ ԵՐԿՐԻ ՀԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

**Թեպէտ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-  
տեսակ շարժումներն ակամայ մատնում են ներքինը:**

**ԿՈՄԻՏԱՍ**

Արուեստի շատ տեսակներու պէս, պարը եւս մէկ լեզու ունի, որ հասանելի է բոլորին՝ անկախ տարիք ու ազգային պատկանելութենէ: Պարը սիրտին զարկն է, հոգին ու մարմինը իրարու կապող եւ մարդու հոգեվիճակը լաւագոյն ձեւով արտայայտողն է: Պարը հոգեւոր տարածք մըն է, հանդիսատեսի եւ աշխարհի հետ զրուցելու միջոց մը:

Արուեստը, երգն ու պարը, հայ ժողովուրդի կենսական ու հոգեւոր սնունդը եղած են մշտապէս: Մեր ժողովուրդը՝ ցաւ ու ցեղասպանութիւն տեսած, սակայն փիւնիկի պէս վերապրած տոկուն մեր ժողովուրդը, կեանքի բոլոր արհաւիրքները յաղթահարելով, տառապանքը ուժի վերածելով, չէ մոռցած իր ազգային հարստութիւնները:

Հազարամեակներ շարունակ հայ ժողովուրդը պահպանած է իր ազգային պարարուեստը: Ան՝ դարերով ազգային մշակոյթը կտակած է եկող սերունդին, համոզուած ըլլալով թէ նոր սերունդը, որպէս ժողովուրդի մը գոյատեւումի հիմնական երաշխիք, եղած է ու կը մնայ մարդկային արժեքներու եւ մշակոյթի ժառանգորդը:

Հայ մշակոյթի այդպիսի ժառանգորդներն կը հանդիսանայ 45 տարի առաջ Գահիրէի մէջ ծնունդ առած եւ մինչեւ այսօր շարունակական ելոյթներով հանդէս եկող «Զանգեզուր» պարախումբը: «Զանգեզուր»ի գոյատեւումը անգամ մը եւս կ'ամրապնդէ այս գաղափարը թէ եգիպտահայը կը շարունակէ պահպանել ազգային մշակոյթի նկատմամբ ունեցած իր սերն ու հաւատարմութիւնը:

Այո՛, պարին հաւատարիմ են մեր համայնքին երեցները, երիտասարդները, պատասիներն ու մասուլիսները, որոնք վեց ամիս շարունակ (նոյնիսկ դասերու եւ ըննութիւններու շրջանին) մարզուեցան Կոկանեան սրահեն ներս՝ հայաշունչ մթնոլորտի մը մէջ: Շատեր գուգահեռաբար կը մասնակցէին նաեւ այլ մարզական ու մշակութային ձեռնարկներու:

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարե-

լիցին առիթով եգիպտահայ համայնքն ներս կազմակերպուած տարբեր եւ բազմաթիւ ձեռնարկներու շարքին ընդգրկուած էր նաեւ «Զանգեզուր» պարախումբին ելոյթը, որ տեղի ունեցաւ 19 Ապրիլ 2015-ին, “New Generation” վարժարանի հանդիսարարին մէջ:

Եգիպտոսի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. S. Աշոտ Եպիսկոպոս Մացականեանի հովանաւորութեամբ եւ Գահիրէի Թեմական Ժողովի Առենապէտ Տէր եւ Տիկին Նուպար Սիմոնեանի նախագահութեամբ այս միջոցառումը, կազմակերպուած էր ՀԱՅ Կոկանեան Սրահի եւ Հայ Գեղարուեստահրաց Միութեան վարչութիւններուն շանքերով:

Բեմին վարագոյրը բացուելուն պէս, հանդիսատեսը «փոխադրուեցաւ» Երեւանի Ծիծեռնակաբերդ. յուշահամալիրին շրջանաձեւ, դեպի ներս խոնարհած 12 սիւներով դամբարան-տաճարին մեծադիր նկարը այսպէս մը ներկայացուած էր, որ իր պատերուն մէջ կը ներգրաւէր հանդիսատեսը՝ սիւներուն առջեւ կեցած:

Պարախումբին պատրաստած 16 պարերն են նախ ներկայացուեցան «Յզօր Հայատան» եւ «We're Together» պարերը: Առաջինին մէջ պարողներն իրենց կրակուտ եւ խրոխտ շարժումներով, կու գային հաստատելու մեր հայրենիքին հզօրութիւնը: Իսկ երկրորդ պարով կ'ընդգծուէր այս իրողութիւնը թէ աշխարհը հայերուն հետ է, եւ հայերը՝ աշխարհին հետ:

«Սիրուն Ես Հոգեակ» աղջիկներու պարին մէջ, գեղեցիկ եւ նազելի շարժումներով շեշտուած էր հայ կուշ ազնուական եւ խորաթափանց խառնուածքը:

«Ենգելի» աղջիկներու խմբային պարը, որ նազանքով եւ ճկունութեամբ կատարեցին պարողները, իր ծագումով ընդհանուր կովկասեան պար եղած է. հայերը մշակելով՝ կարելի է ըստ արդեն հայագրած են զայս: Այս պարը իր արտայայտչամիջոցներով, մօ-



տեցումներով եւ մասաւանդ մշակումներով, զուտ հայկական պար դարձած է: Ծողովրդական այս պարը հրաշալի մշակած եւ իր «Ալմաստ» ու «Խանդութ» օփերաներուն մեջ ընդգրկած է Ալ Սաբենդիարեանը:

«Տիև՛ Կատակ Պար»ին մենակատարներ Նայիրի Յակոբեան եւ Ալեն Գարգուր, խտացուած ձեւով ներկայացուցին իրապես գեղեցիկ կատակ պար մը՝ հաւատարիմ մնալով իին հայկական պարի շարժումի արմատներուն:

«Արցախի» պարը կը ներկայացներ արցախից կանանց բնորոշ, իրարու հակադրուող նազանքն ու ուժը, հեզութիւնն ու ըմբռստութիւնը:

Ճկուն, եռանդուն, բարձր թռիչքներով եւ արագ շարժումներով լեցուն «Նոր Յայատան» մենապարով հանդէս եկաւ Ալիսա Տեփոյեան, որ անձամբ մշակած էր պարը:

Ոհա կարգը եկաւ «պարերու թագուհի» անունին արժանացած «Վալս»ին (Արամ Խաչատուրեանի «Դիմակահանդէս»): Իսկ «Վալսի Արքայ» տիտղոսին արժանացած է աւստրիացի Երաժշտահան Եոհան Շթրանս, որ 400-է աւելի վալսերու հեղինակ է): Իւրաքանչիւր պտոյտի հետ անձին իրականութենէն զատող-հեռացնող, գլխապտոյտ շարժումներով ու ճախրանք պարգեւող այս զուգապարը, կը խորհրդանշէ զոյգերու միասնութիւնն ու ազատութիւնը, երկխօսութիւնն ու համակարծութիւնը:

Չատ գեղեցիկ, սահուն եւ ներդաշնակ պարեցին մենակատարներ ճուլիա Ալանեանն ու Ալեն Գարգուրը, Նաթալի Սեֆերեանն ու Վարդան Թերզիապաշեանը, Բերլա Ալանեանն ու Բիթըր Թերզեանը: Անոնք ամբողջ մարմնով եւ հոգիով կը զգային վալսին պարգեւած թռիչքը:

«Small World» եւ «Մենք Ենք Սարեր Մեր» պարերով հանդէս եկան պարախումբին կրտսեր մասնակիցները, իրենց անմիջականութեամբ, անկեղծ ու ցայտուն միամտութեամբ ուրախութիւն ու բերկրանք պատճառելով ներկաներուն:

Ներկայացուեցան նաեւ «Շալախօ» եւ «Կինտոներու Պար» համարները: «Շալախօ»ն յատկապես խնճոյքներու պար է, որուն քայլերը կազմուած են բարդ ու կտրուկ շարժումներէ, ուր արագաշարժութիւն ու ճարպիկութիւն կը պահանջուի: Քայլերը պետք է կատարուին բացառապես ոտքերու

մատներուն վրայ:

Իսկ «Կինտոներու Պար»ը կատակ պար մըն է, որ կը ներկայացնէ վրացի խոնարի դասակարգի ներկայացուցիչներու՝ անսովոր սրամիտ, կատակասեր, ճարպիկ եւ արժանապատութեան մեծ զգացում ունեցող կինտոներու միջավայրը: Պարը յագեցած է ձեռքերու եւ իրանի կտրուկ դարձումներով ու պտոյտներով, որոնք պարզորոշ կը բացայտեն կինտոներու հոգեբանական բնութագիրն ու անհատական գիծերը:

Թէ՛ «Շալախօ»ն, թէ՛ «Կինտոներու Պար»ը կատարողները կարողացան լիովին իրականացնել իրենց ներկայացուած պահանջները:

Պարմանուհիները կատարեցին «Գնչունդրու Պար»ը, որ աշխարհի տարածքին ամենահանրածանօթ պարատեսակներէն մեկն է:

Գնչուական խելայեղ պարերու հենքը կը կազմէ հոգույն շարժումը՝ ներկայացնելով գնչուներու շրջիկ կեանքն ու ճամբորդութիւնները, իրենց սովորութիւններն ու տառապանքը: Ըստ գնչուներու, կ'երգեն ու կը պարեն ոչ թէ մարդիկ, այլ անոնց ոգին՝ «տուենտէ»ն, որ իւրաքանչիւր մարդու մեջ կ'արթնայ կիթառի առաջին հնչիւններուն հետ:

Գնչուները կ'ըսեն. «Երբ մենք լալ կ'ուզենք՝ կ'երգենք, իսկ երբ ուրախանալ կ'ուզենք՝ կը պարենք: Ֆլամենկօ կը պարենք, երբ կ'ուզենք թէ՛ լալ, թէ՛ ուրախանալ»:

Սպանական՝ ոգիի տառապանքին եւ ուրախութեան խորհրդանշից համարուող իւրայատուկ «Ֆլամենկօ» պարը, ծնունդ առած է մարդիտանական եւ գնչուական երաժշտութեան ծովումն եւ սերտ կապեր ունի գնչուներու կեանքին եւ սովորութիւններուն հետ: «Ֆլամենկօ»ի հիմքը վիրաւոր ոգիի ճիշն է, որ կ'օգնէ մարդուն գլուխը բարձր պահելու ու հայեացը ցաւեն չդարձնելու, կապանքներէն ազատուելու եւ առցեւնայելու: Ան ազատութեան շունչը կը պարգեւէ մարդուն:

Աղջիկներու խումբին հետ, «Ֆլամենկօ»ի մենապարը վարպետորէն կատարեց Վարդան Թերզիապաշեան, ներկայացնելով առնական, տաքարիւն, կրակոտ եւ միաժամանակ զուսպ պար մը: Յայարտ կեցուածքով եւ բարձր գլխով, մարդկային նուրբ զգացումներն դիմախաղերով արտայայտելով, ոտքերու եւ կրունկներու կտրուկ հարուածներով, ձեռքերու՝ սուրի պէս «օդը կտրող» շարժում-



## «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ՊԱՐԱՍՈՒՄԲԻ ԵԼՈՅԹ-ԷՆ ՏԵՍԱՐԱՆՆԵՐ



Ներով, Վարդան Ներկաներուն հրամցուց տիպիկ սպանական «Ֆլամենկօ» պարը: Ան, հանդիսատեսին հայեացքն իր վրայ գամած էր, կարծեք թէ, երկխօսութիւն մըն էր պարողին եւ դիտողին միջեւ:

Կեցցե՞ս Վարդան:

Մարդու յուզական վիճակն ու զգացումները արտայայտող պարերն էր «Հայկական Հարսանիք»ը (Մենակատարներ՝ Մելոտի Գոչունեան եւ Տանիել Գալլալեան՝ շաղախուած հայկական ժողովրդական ծիսակարգերով եւ աւանդութիւններով: Բեմականացուած այս կարճ Ներկայացում-պարը, քանի մը վայրկեանի ընդմշցեն ամբողջական պատկերացում տուաւ հայկական հարսանիքի եւ անոր կապուած սովորութիւններուն մասին:

«Իմ Անունը Հայաստան Ե» պարով պարախումբը եզրափակեց իր ելոյթը՝ բեմ բերելով երեք սերունդի պարողները՝ մեծերը, միջինները եւ փոքրերը: Յիշահի, բեմին վրայ կը Ներկայանար հայ ժողովուրդի հոգեւոր հարուստ աշխարհը՝ ազատատեսչ ու հերոսականութեան միաձուլումով:

**Պարե՛ց Սասուն, ու ողջ աշխարհը հիացա՛ւ,  
Պարե՛ց Սասուն, ու ողջ աշխարհը հասկացա՛ւ,  
Որ պա՛ր չէ սա, այլ՝ մի երկրի հին պատմութիւն...**

### Գերգ Էմին

Պարի աւարտին, Տիկին Լալա Նիկոլեան ՀԱՐ Կոկանեան Սրահի եւ Հ.Գ. Միութեան վարչութիւններուն կողմէ շնորհաւորեց պարախումբին բոլոր անդամները փայլուն ելոյթին համար եւ շնորհակալութիւն յայտնեց անոնց ծնողներուն՝ համբերութեամբ իրենց զաւակներուն Ներկայութիւնը փորձերուն ապահովելու եւ քաջալերելու համար զանոնք: Ան նաեւ մասնաւոր շնորհակալութիւն յայտնեց Տիկին Սիրան Յակոբեան-Գարգուրի, որ պարուսոյց ըլլալու ծանր գործին կողքին, իրագործած էր նաեւ պարախումբին տարագներու ծեւաւորումը: Շնորհակալութեան եւ բուռն ծափահարութիւններու արժանացաւ նաեւ Վերջին երեք տարիներուն պարուսոյցի օգնականին դերը մեծ յաջողութեամբ ստանձնած, պարախումբի նուիրեալ եւ լաւագոյն պարող, բոլորին կողմէ սիրուած

Վարդան Թերզիպաշեան:

Տիկին Լալա չմոռցաւ շնորհակալութիւն յայտնելու բոլոր այն տիկիններուն, որոնք օգտակար եղած էին հագուստներու պատրաստութեան:

Ազա բեմ հրաւիրուեցաւ Սրահի վաստակաշատ անդամներեն՝ Յայ Ազգային Յիմնադրամի ատենապետ, Կոկանեան Սրահի պատուոյ ատենապետ Տիար Կարպիս Եազընեան, որուն Կոկանեան Սրահի Վարչութեան կողմէ յանձնուեցաւ յուշանուերպնակ մը՝ առ ի գնահատանք իր 65-ամեայ գործունեութեան:

Յետոյ բեմ բերուեցաւ Ծիծեռնակաբերդի անմար կրակին մանրակերտը, որուն մօտ մոմավառութիւն կատարուեցաւ՝ Ցեղասպանութեան զոհ գացած մեր 1.5 միլիոն նահատակներու հոգիներուն համար:

Ազա Կոկանեան Սրահի ատենապետ Տոքթ. Գեղրգ Երգևկացեան վարչութեան կողմէ յուշանուեր մը յանձնեց պարուսոյց Տիկին Սիրան Գարգուրի:



Յանդէսը իր աւարտին հասաւ արտակարգ խանդավառ մթնոլորտի մը մէջ, երբ բեմը հեղեղուեցաւ մեծ ու փոքր պարողներով, իրենց ծնողներով, կազմակերպիչներով եւ նոյնիսկ խումբ մը հանդիսատեսներով: Բոլորը ոգեւորուած երգեցին եւ իրենց հոգւոյն թռիչքը շարժումի վերածուելով՝ սկսան պարել: Այդ պահուն, բոլորին երակներուն մեջ հարազատ ժողովուրդի պատմութիւնը կը հոսէր պարի միջոցով, բոլորին մէջ արթևցած էր մեր նախնիներու ժառանգական յիշողութիւնը, որ հայ ըլլալու հպարտութիւնը կը պարգեւէր:

Հարեւ Մարգարեան



## ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱՅ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԱՌԻԹ-ՈՎ ՏՈՂԱՆՑՔ ԳԱՀԿԻՐԷՒՄ ՄԷՋ

Եգիպտահայ համայնքի պատմութեան մէջ յիշատակելի ու անսախադէա օր մը պիտի մնայ Ուրբաթ, 24 Ապրիլ 2015-ը, երբ առաջին անգամ ըլլալով համայնքն աւելի քան 400 երկսեր, տարբեր գաղափարներու ծառայողներ, փոքրիկներ, պատասիներ, երիտասարդներ ու տարեցներ համախմբուելով, Յայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը ոգեկոչելու նպատակով, Մատինեթ Նասրի «Ալ Չուհուր» ակումբին առջևեւն տողանցեցին մինչեւ անծանօթ զինուորին բրգաձեւ դամբանը:

Գահիրէի Քաղաքական ժողովը Յելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՐԱՐի փոխ-ատելապետ Պրն. Յակոր Գարակէօգեանին վստահած էր այս տողանցքին կազմակերպումն ու իրականացումը:

Յայոց Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած՝ ակումբներուն, եկեղեցին եւ դպրոցին մէջ տեղի ունեցած տարբեր միջոցառումներու կողքին, շատ կարեւոր էր այս հարցին հայկական սահմաններէն դուրս բերելը, Եգիպտական լրատուամիջոցներուն մէջ լայլ արձագանգ ապահովելու համար:

«Ամենակարեւորը Ազգային Ապահովութեան Գրասենեակէն թոյլտուութիւն ստանալն էր՝ Ցեղասպանութեան 100-ամեակը խորհրդանշող «Անմոռուկ» ծաղիկները կրող շապիկներ հագած, տողանցք մը կազմակերպելու», - ըսաւ Պրն. Գարակէօգեան:

«Ծաբաթ, 18 Ապրիլ 2015-ին, դիմեցինք պատկան մարմիններուն հարկ եղած արտօնութիւնը ձեռք ձգելու: Երեջաբթի բերանացի թոյլտուութիւն ստացանք եւ հազիւ Յիսգաբր-

թի կեսօր գրաւոր արտօնութիւնը ունեցանք», - շարունակեց ան մեծ խանդավառութեամբ:

«Պէտք է նշեմ,- աւելցուց ան,-որ Յոգեշնորհ Տէր Գաբրիէլ Վարդապետ Սարգսեանը, Առաջնորդական Տեղապահ Գահիրէի Յայոց թեմի, բարոյական մեծ օժանդակութիւն բերաւ այս ձեռնարկին: Ան էր, որ յարմար նկատեց տողանցքի ժամանակ արաբերենով գրուած պաստառներ օգտագործելը՝ պէտք եղած պատգամը եգիպտացի ժողովուրդին փոխանցելու նպատակով: Իսկ համայնքին Երիտասարդ, աշխոյժ տարրերէն Վարդան Թերզիպաշեան ու Փայլակ Թորոսեան, «Անմոռուկ» շապիկներն ու պաստառները պատրաստելու եւ բաժնելու գործը մեծ յաջողութեամբ կազմակերպեցին»:

Պրն. Գարակէօգեան դիմատետրի վրայ կայթէ մը հաստատեց, որուն միջոցով համայնքին անդամները վայրկեանը վայրկեանին կը տեղեկանային եղած կարգադրութիւններուն կամ փոփոխութիւններուն մասին:

Գալուստեան-Նուպարեան Ազգային Վարժարանի երեք հանրաշարժերուն կողքին երկու հատի եւս պէտք եղաւ, որ առաւօտեան ժամը 9:45-ին սկսեալ փոխադրեն խանդավառ մասնակիցները: Շատեր ալ անձնական միջոցներով միացան խումբին:

Եւ ահա ժամը 10:30-ին, ոստիկանութեան վեց ինքնաշարժերու, Ազգային Ապահովութեան 15 հոգիներու եւ Մասնայատուկ Ուժերէն ջոկատի մը պաշտպանութեամբ, գալիկներու, արիներու եւ արենուշներու թմբուկ-





## ԵԳԻՊՏԱՀԱՅԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆ «CAIRO RUNNERS»- ԿԷՍ ՄԱՐՁՈՒԻՆ

Ուրբաթ, Ապրիլ 17-ի առաւտեան, Յելիոպոլսոյ փողոցներու խաղաղ լուրջիւնը խախտուած էր հազարաւոր վագորդներու ձայներով, որոնք կը մասնակցեին «Cairo Runners»-ի ամենամեայ կէս-մարաթոնին: Վազքին կը մասնակցեին աւելի քան 6000 վագորդներ, Գահիրեր տարբեր շրջաններէն:

Կայանալիք վազքին թուականը շատ մօտ էր Քայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակման օրուան, ուստի որպէս Եգիպտահայեր, չէինք կրնար չօգտագործել այս հիանալի առիթը՝ բարձրացնելու համար մեր ձայնը՝ Եկած բազմութեանը պատմելով մեր դատին մասին:

Մասնակցութեան համար պատրաստուեցան սեւ շապիկներ՝ Ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ ընող գրութիւններով: Այդ օրը, առաջին անգամ ըլլալով, աւելի քան

100 Եգիպտահայեր իրենց մասնակցութիւնը բերին այս վազքին, հանրային իրազեկում տարածելով Քայոց, եւ ընդհանրապէս տարբեր ցեղասպանութիւններու մասին:

Յիշեցնենք որ «Cairo Runners»-ը հիմնադրուած է 2012 թուականին, Խպրահիմ Սաֆուաթի կողմէ, որ ամեն Ուրբաթ վազքեր կը կազմակերպէ Գահիրեր տարբեր շրջաններուն մէց: Այս վազքերուն կը մասնակցին առողջ ապրելակերպը նախընտրող հազարաւոր մարզիկներ, որոնց շարքերուն մէց կան նաեւ հայեր:

Ծնորհակալութիւն բոլոր անոնց, որոնք աշակցեցան Եգիպտահայերը անգամ մը եւս միաւորելու այս կազմակերպչական գործին, եւ նաեւ անոնց, որոնք իրենց մասնակցութիւնը բերին վազքին՝ բարձրածայնելով Քայ Դատին մասին:

Հուսածին Ղազէեան



Ներու զարկերուն առաջնորդութեամբ, Քայաստանի եւ Եգիպտոսի դրօշակները պարզած ու Քայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին վերաբերող արաբերենով գրուած մեծ պաստառներով, Եգիպտահայ համայնքին ներկայացուցիչները ծանրակշիռ քայլերով ընթանալով՝ հասան մինչեւ անծանօթ զիսուորին բրգածեւ դամբանը: Ապա անոնք ծաղկեասակներ եւ ծաղիկներ գետեղեցին յուշակոթողին վրայ ու երգեցին Քայաստանի եւ Եգիպտոսի քայլերգները:

Տողանցքին մօտիկէն կը հետեւէին, կը նկարահանէին եւ որոշ մասնակցներու հետ կարծ հարցազրոյցներ կը վարէին Եգիպտա-

կան տարբեր լրատուամիջոցներու ներկայացուցիչներ:

Եգիպտահայ համայնքին կողմէ շնորհակալագրեր պիտի յղուին կառավարութեան պատկան մարմիններուն, որոնց անսակարկ աշակցութեան շնորհիւ կարելի եղաւ այս ձեւով նոյնպէս ոգեկոչել Քայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

Իսկապէս շատ հպարտաճիթ եւ յուզիչ պահեր ապրեցանք բոլորս:

Երանի թէ ամեն տարի կրկնուի այս միջոցառումը:

Սոսի Ներեւեան-Ցակորեան



## «ԱՐՅԱՆ» ՊԱՏՄՆԵԿԱՆ ԵՐԳ-ՉԱԽՈՒՄՔԸ ԱՌ-ԱԶԻՒ ՄՐՅԱՆԱԿԻՆ Կ'ԱՐԺԱՆԱՆԱՅ



Այս տարի «Emaar Misr»-ի կազմակերպած ամենամեայ դպրոցական «Uptown Stars Schools' Talent Show» տաղանդներու 3-րդ մրցումին Գալուստեան-Նուպարեան Ազգային Վարժարանը կը ներկայանար տասներեք առանձին մասնակիցներու կատարումներով:

Ներկայացուած ընդհանուր 300 համարներէն, երեք փուլ թէժ պայքարէ ետք Եգրափակիչ փուլ հասան 35-ը, որոնցմէ 5-ը կը ներկայացնէին Գալուստեան-Նուպարեան Ազգային Վարժարանի աշակերտները (3-ը ժողովուրդի քուերկութեամբ, իսկ 2-ը իրաւարարներու որոշումով՝ «Արցախ» պատանեկան երգչախումբ եւ Շաֆֆի Սաատ՝ մեներգով):

Եգրափակիչ փուլը կայացաւ Ապրիլ 25-ին «Uptown Cairo»-ի մէջ եւ պատուաւոր 5 հորիզոնականներէն առաջինը զբաղեցուց մեր 16 հոգինց «Արցախ» պատանեկան երգչախումբը (ընտրուած պատրաստականի եւ երկրորդականի աշակերտներէ)՝ դեկավարութեամբ Միհրան Ղազէլեանի՝ երգչախումբը եռաձայն կատարումով ներ-

կայացուցած եր Կոմիտասի «Էսօր Ուրբաթ»՝, «Երեւան Բաղ Եմ Արել» եւ Տալիտայի «Ահան Նաս» (արաբերէն) երգերը:

Բոլորիս համար մեծ հպարտութիւն եր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին ճիշդ յաջորդ օրը, ծածանել մեր յաղթական եռագոյնը, ինչեցնել «Հայաստան» անունը օտար բեմ՝ հազարաւոր արաբ եւ այլ ազգի հանդիսատեսներու առջեւ, որոնք թերթես առաջին անգամ կը լսէին մեր երկրին անունը: Այս մեծ յաղթանակով՝ (զոր, ի դեա, կը պարտինք մեր ուսուցիչներուն) մեկ անգամ եւս փաստուեցաւ որ հայը Ցեղասպանութենէն մեկ դար ետք նոյնիսկ, գոյութիւն ունի, եւ ինչ տարիքի ալ ըլլայ, իր երկրին անունը բահձր կը պահէ աշխարհի բոլոր ծագերուն մէջ:

Յիշեցնենք թէ 3-րդ տարին է որ տեղի կ'ունենայ սոյն մրցոյթը: 2013-ին երկրորդ տեղը գրաւած եր կրկին ԳՆԱՎ-ը ներկայացնող՝ Ռուբէն Սաատ, իսկ առաջին տեղը՝ «Lycée Français du Caire»-ն Ալեքսի Փափագեան:

Հուսածին Ղազէլեան



# ԳԱՀԻՐԵՒ ՀԲԸՄ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

## ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

### ԵՒ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԳՐԻ ՎԱՐԵՐԱՅՈՒՄ

Գահիրեւի ՀԲԸՄ-ը իր տարեկան ըստ-ի անուր ժողովը գումարեց Զորեջաբթի, 29 Ապրիլ 2015-ին, ՀԲԸՄ-ի Սաթենիկ Զագըր Մշակութային Կեդրոնին մէց:

Այս առիթով, տեղի ունեցաւ նաեւ Գահիրեւի ՀԲԸՄ-ի նոր վարչական կազմին 9 անդամներուն ընտրութիւնը, որուն համար իրենց թեկնածութիւնը ներկայացուցած էին հետեւեալ 10 անձերը. Աւանեան Գեորգ, Գասապեան Խաչիկ, Գարակեօքեան Յակոբ, Թերզիապշեան Ռուբեն, Ճիզմեճեան Վիգեն, Միքայելեան Ջրիս, Պալայեան Մարտիրոս, Պըլըքտանեան Օնսիկ, Սիմոնեան ժորժ եւ Զէջճեան Պերճ:

Վարչութեան վեցամեայ շրջանը աւարտած երկարամեայ, ժրաշան, երեց անդամներ՝ Տեօվլեթեան Նորայր եւ Զէջճեան Միսաք, վերստին չեին ներկայացուցած իրենց թեկնածութիւնը:



Գահիրեւի ՀԲԸՄ-ի վարչութեան ատենապետ՝ Տոքթ. Վիգեն Ճիզմեճեանի բարի գալուստի խօսքեն ետք, վարչութեան ատենադպիր՝ Տիար Մարտիրոս Պալայեան կարդաց նախորդ ընդհանուր ժողովի նիստին ատենագրութիւնը, ինչպէս

նաեւ Գահիրեւի ՀԲԸՄ-ի 2014-ի գործունեութեան տեղեկագիրը:

Սոյն ներկայացման ընդմեջն, ի յայտ կու գար թէ 2014-ին Գահիրեւի ՀԲԸՄ-ը իր ծրագիրներուն իրագործման համար, Զագըր Փոնտեն ծախսած է մէկ միլիոն 843611 Ե.Ո., փոխան նախորդ տարուան մէկ միլիոն 581542 Ե.Ո.-ին:

460858 Ե.Ո. ծախսուած է մշակութային ծրագրերու համար, ինչպէս՝ «Արեգ» արաբերէն պարբերականին, «Տեղեկատու» պաշտօնաթերթին, «Ծիածան» մանկական երգչախումբին, «Հայաստան Եւ Հայերը Եգիպտական Մամուլին Մէջ» ծրագրին, գիրքերու հրատարակութեան, Զագըր Մշակութային Կեդրոնին մէջ տեղի ունեցած ձեռնարկներու եւ ֆիլմերու ցուցադրութեանց, ՀԲԸՄ-ի Եգիպտոսի կայքէջին եւայլն: Վերոյիշեալ գումարը կը պարփակէ նաեւ ուսումնասիրական ծրագրերու պատուագիները եւ թոշակները, ինչպէս նաեւ հինգ ոչ հայ երիտասարդներու պատուագիները, որոնք իրենց մագիստրոսական կամ այլ բարձրագոյն վկայականներուն համար, իրենց աւարտաճանի թեզ ընտրած են Հայաստանի կամ Հայկական Հարցի հետ կապ ունեցող նիւթեր եւ առ այդ պրատումներ եւ ուսումնասիրութիւններ կը կատարեն:

2014-ին, 488614 Ե.Ո. ծախսուած է 64 կարիքաւոր անհատներու ընկերային օժանդակութեան եւ դարմանումի համար: 213256 Ե.Ո. յատկացուած է որպէս կրթական օժանդակութիւն 38 ուսանողներու (65909 Ե.Ո. դպրոցականներու եւ 147251 Ե.Ո.) համալսարանականներու), 15000 Ե.Ո.՝ հանգստեան կոչուած հայերէնի ուսուցիչներու, 236900 Ե.Ո.՝ որպէս նիւթական օժանդակութիւն զանազան հայկական կազմակերպութիւններու եւ հաստատութիւններու, եւ վերջապէս 423745



Ե.Օ.՝ «Առողջապահական Խնամք» Էնօգտուող 284 հոգիի:

Գահիրեի ՀԲԸՄ-ի փոխ-ատենապետ՝ Տիար Օնսիկ Պըլըթտանեան մանրամասնորեն ներկայացուց 2014-ի ծախքերը, ինչպէս նաեւ 2015-ի նախահաշիւ պիտծեն, որ վաւերացուեցաւ ընդհանուր ժողովին կողմէ:

Ընդհանուր ժողովը վաւերացուց նաեւ Գահիրեի ՀԲԸՄ-ի բարեփոխուած ներքին կանոնագրութիւնը, որուն իհման վրայ կը վարուին Միութեան գործունեութիւնները եւ օժանդակութեան ծրագրերը:

Ի վերջոյ տեղի ունեցաւ Գահիրեի ՀԲԸՄ-ի վարչական կազմի անդամներուն ընտրութիւնը: Ներկաներուն քուեներուն հաշուարկումն եւ ստուգումն յետոյ, զոր կատարեցին Տեարք Նորայր Տեօվլիթեան, Միսաք Չեչենեան եւ Մօ. Միհրան Ղազելեան, կազմուեցաւ նոր վարչութիւնը:

Այժմ Գահիրեի ՀԲԸՄ-ի վարչական կազմը կը բաղկանայ հետեւեալներէն.

### **Պերճ Թերզեան Պատուոյ Ատենապետ**

Վիգէն Ճիզմէճեան  
**Ատենապետ**

Օնսիկ Պըլըթտանեան  
**Փոխ- Ատենապետ**

Մարտիրոս Պալայեան  
**Ատենադպիր**

Գեորգ Աւանեան  
**Գանձապահ**

### **Անդամներ՝**

Յակոբ Գարակեօզեան  
Ուրբէն Թերզիպաշեան  
Ջրիս Միքայելեան  
Ժորժ Սիմոնեան  
Պերճ Զէջեճեան

### **Օժանդակ անդամներ՝**

Ոուպինա Ասլանեան  
Վաչէ Արթինեան  
Հրազդան Գալընեան  
Արփի Խաչերեան  
Օնսիկ Կարիպեան  
Սարօ Պըլըթտանեան  
Կարի Զեհիայեան  
Անի Օհաննեսեան

\* \* \*

Ընդհանուր ժողովի աւարտին, ներկաներուն ի պատիւ տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն մը:

ՀԲԸՄ-ի կայքէջն քաղեց՝  
Անայիս Ճիզմէճեան



## ՀԵՂԻՈՊՈԼՍՈՅ ՀՄԸՆ ՆՈՒՊԱՐԻ ՓՈՔՔԻԿՆԵՐՈՒ ԽԱՂԱՎԱՅՐԻՆ ԲԱՑՈՒՄԸ

Ուրբաթ, 6 Փետրուար 2015-ը, ձմրան եղանակին ամառնային շողշողուն արեւով, արտասովոր օր մըն էր Գահիրեհի մէջ:

Այս նպաստաւոր կիման կը գուգադիպէր Հեղիոպոլսոյ ՀՄԸՆ ՆՈՒՊԱՐԻ փոքրիկներու խաղավայրին բացումին հետ:

Տարիներէ ի վեր անխնամ ծգուած խաղավայրին ընդհանուր տարածութիւնը մի քանի ամիսներէ ի վեր արմատական փոփոխութեան ենթարկուած էր:

1958-ին, ակումբին փոխադրութենէն ի վեր, այդ տարածքը հետզհետէ կերպարանափոխուած է: Անցեալի նախասիրութիւններու խոնարի չափանիշով, բաւական էր մի քանի օրորոցներու գոյութիւնը, ու պատիկները մեծ գոհունակութեամբ ժամերով կրնային գուարճանալ: Ճարտար ու հնարամիտ հիմնադիրները, սահմանափակ միջոցներով, կարողացած էին ամենապարզ երկաթը, կոճո մը, շղթաներ ու փայտի կտորներ գործածելով, կառուցել ակումբին մեծ ու հաստատուն օրորոցները, որոնց վրայ քանի քանի սերունդներ օրորուած են:

Խաղավայրին կից կը գտնուէր ընդարձակ, կլոր պարահարթակ մը ու մի քանի աստիճան բարձրութեամբ մաս մը տրամադրուած էր նուազախումբերու: Այս շատ բաղձակի վայրին մէջ որքան պարահանդէսներ ու պարի մրցումներ տեղի ունեցած են:

80-ական թուականներու վերջաւորութեան, երբ արգիլուեցաւ ոգելից ըմպելի հրամցնելը մարզական ակումբներէն ներս, ՀՄԸՆ ՆՈՒՊԱՐԻ նշանաւոր «բիսթը» զրկուելով խանդակառ խնճոյքներէն, կորսնցուց իր հմայքը ու հետզհետէ անխնամ մնալով, 2000 թուականնեն ետք վարչութիւնը յարմար նկատեց քանի զայն ու խաղավայրը ընդլայնել աւազածածկ տարածութեամբ:

Երկու օրորոցները երկար տարիներ մարզարանին միակ խաղալիկներն էին, մինչեւ որ երկարէ սահմակ մը աւելցուեցաւ՝ այլազանութիւն ստեղծելու մտադրութեամբ:

90-ական թուականներուն ակումբը արդիական խաղալիկներով օժտելու միտումով, վարչութիւնը մեծ բարեփոխումներ ըրաւ խաղավայրին վրայ ու գունաւոր, ըստիր կերպընկալէ (թլասթիք) տոկուն խաղալիկներ աւելցուց սահմակին եւ օրորոցներուն միշեւ: Նաեւ ցանկապատը զարդարւեցաւ փոքրիկներուն սիրելի կերպարներու գունաւոր նկարներով:

Տարիներու ընթացքին «տոկուն» խաղալիկները չկարողացան դիմանալ փոքրիկներուն եռանդուն խաղերուն եւ հետզհետէ կտոր-կտոր եղան: Փայտաշէն սահմակօրորոց-տունիկ կազմած մը բերուեցաւ փոխարինելու կերպընկալէ բեկորները:

Ժամանակին խաղավայրին գետինը մաքուր, փափուկ աւազով ծածկուած կ'ըլլար, որ տարին գոնէ մեկ անգամ կը մաղուէր ու կրկին կը սփռուէր խաղալիկներուն յատակը: Սակայն այս տեսակ խնամք այլեւս անկարելի էր շարունակել ու խաղավայրը դադրած էր մաքուր ըլլալէ եւ շատ մը ծնողներու դժգոհութեան առարկայ եղած էր:

Քաջալերուելով Գահիրեհ Ազգային իշխանութեան ու Գահիրեհ ՀԲԸՆ-ի իշխանական նիւթական օժանդակութիւններէն, ՀՄԸՆ ՆՈՒՊԱՐԻ վարչութիւնը 2014-ի պիտեհին մեծ մասը տրամադրեց խաղավայրը հիմնովին վերանորոգելու ծրագրին: Աշխատանքները ենթադրուածն շատ աւելի երկար տեւեցին, յուսախաբութեան մատնելով ակումբին փոքրիկները, որոնք 2014-ի ամառուայ ամիսներէն մինչեւ 2015-ի Յունուարը զրկուած էին իրենց շատ սիրելի ու արկածախնդրութեան առիթներ ստեղծող խաղավայրէն:

Ուրբաթ, 6 Փետրուար 2015-ին, կեսօրէ ետք ժամը 2-էն սկսեալ ակումբը լեցուեցաւ անդամներով, համակիրներով եւ մասաւանդ փոքրիկներով, որոնք եկած էին հոյակապ խաղավայրին բացումին ականատեսը ըլլալու:

Խաղալիկներուն գետնի աւազը փոխարինուած էր մասնաւոր նիւթով մը, որ սայթաքումի պարագային, որոշ չափով ան-



վեսա կը պահէ Ենթական: Յինաւուրց օրորոցները այլեւս հոն չեին, ոչ ալ երկաթէ սահևակը: Փայտէ խաղալիկներու կազմածը վերանորոգուած էր ու փայլելով հպարտորէն կանգնած էր նոր Trampolineին եւ գունաւոր կերպընկալէ խաղալիկներուն կողքին:



Ցած ցանկապատ մը կը բաժնէր խաղավայրը նստելիք մասէն, ու սալաքարի եւ արուեստական մարգագետնի բոլորաձեւ բաժանումներով նոր նստավայրեր ստեղծուած էին փոքրիկներուն ծնողներուն համար: Արդիական կլոր սեղաններն ու աթոռները,

նաեւ ճաշակաւոր լուսարձակները իինգ աստղանի պանդոկի տեսք տուած էին ակումբին: Անկիւնը շինուած «պար»ը նոր ու այլազան ըմպելիներ (անշուշտ ոչ ոգելից), հրամցնելու կարելիութիւնը կը ներշնչէր բոլորին:

**ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԻ սիրուած ատենապետ** Պր. Ժիրայր Տեփոյեան խօսք առաւ ու շնորհակալութիւն յայտնեց Գահիրեի Ազգային Իշխանութեան եւ Գահիրեի ՀԲԸՄ-ի Վարչութեան, որոնց նիւթական օժանդակութեան շնորհիւ կարելի եղած էր այս ծրագիրը իրականացնել:

Այս առիթով Պր. Ժիրայր Տեփոյեան իրաւիրեց օրուան նախագահ Տոքթ. Վիգեն Ճիզմէճեանը եւ Տիկինը, որոնք ի ներկայութեան Եգիպտոսի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Աշոտ Ս. Եպս. Մնացականեանի, Ազգային Իշխանութեան, ՀԲԸՄ-ի եւ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԻ պատասխանատուներուն, ժապաւենը կտրելով խաղավայրին բացումը կատարեցին:

Վարձը կատար Եելիոպոլսոյ ՀՄԸՄ ՆՈՒՊԱՐԻ Վարչութեան, ակումբը հետզհետէ հիմնովին վերանորոգելու իր տարած յարատեւ աշխատանքին համար:

*Սոյի Ներետեան-Յակոբեան*

## **ՀԲԸՄ-Ի ԵԳԻՊՏՈՍԻ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՑԱՆՁՆԱԺՈՂՈՎՔ ԿԲ ՓԱԿԻ ԳԱՎՀԻՐԷՒ ԻԲ ԳՐԱՍԵՆԵԱԿԵ ԵՒ ԿԲ ՓՈԽԱԳՐՈՒԻ ՀԵԼԻՌՈՎՈՒՄ**

ՀԲԸՄ-ի Եգիպտոսի Շրջանակային Ցանձնաժողովը այժմ վերջնականապես փակած է Գահիրեի Եմաս Ել Տիկ փողոցի իր գրասենեակը: Թղթածրարները եւ փաստաթուղթերը փոխադրուած են Եելիոպոլսոյ 26, Մուլաս Պէյ փողոցին վրայ գտնուող Գահիրեի ՀԲԸՄ-ի չորս յարկանի կեդրոնատեղին, ուր վերջինս կը գործէ 2003-ին ի վեր:

Այժմ, ՀԲԸՄ-ի Եգիպտոսի Շրջանակային Ցանձնաժողովի գրասենեակը կը գրաւէ Գահիրեի ՀԲԸՄ-ի Եելիոպոլսոյ շենքին երրորդ յարկը: Նոյն տեղը կը գտուի նաեւ Զա-

գը Մշակութային Կեդրոնը, որուն բացումը կատարուած է 2010-ին:

ՀԲԸՄ-ի Եգիպտոսի Շրջանակային Ցանձնաժողովը, ինչպէս նաեւ Գահիրեի ՀԲԸՄ-ը կը շարունակեն ծառայել գահիրեաբնակ ազգայիններուն, իրաքանչիւր շաբթուան Ուրբաթ օրը, Շամսէս Պողոտայի վրայ գտնուող Հայոց Առաջնորդարանին մէջ, ուր իրենց տրամադրուած է յատուկ գրասենեակ մը:

*ՀԲԸՄ-Ի ԿԱՅՐԵՉԵՆ ՔԱՂԵՑ՝  
ԱՆԱՅԻՆ ՃԻԶՄԵՃԵԱՆ*

## Հ Բ Բ ՄԻՈՒԹԵԱՆ 88-ՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՒ ՆՈՐ ԿԵԴՐՈՆԱՏԵՂԻՔ ԲԱՅՈՒՄԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԷԶ

արարողութեան ներկայ գտնուեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեան, Ն.Ս.Օ.Ս.Ս. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երեւանի քաղաքապետ Տարօն Սարգարեան, այլ պաշտօնեաներ եւ բազմաթիւ հիւրեր:

Լրագրողներու հետ ունեցած գրոյցի ժամանակ, ՀԲԸ-ի նախագահ Պերճ Սեդրակեան ըսաւ. «Հիմնադրման օրուըն՝ 1906 թուականին, Միութիւնն ունեցած է իր շենքերը, կալուածները Գահիրեի, Աղեքսանդրիոյ, Պետրութի, Յունաստանի, Ֆրանսայի, ԱՄՆ-ի, Գանատայի, Յարաւային Ամերիկայի մէջ: Սակայն այսօր մենք մե՛ր տունը կը վերադառնանք, մե՛ր հայրենիքը եւ այստեղ ունեցանք մե՛ր շենքը, մե՛ր կեդրոնը, որ խորհրդանիշը կը հանդիսանայ մեր ազգային գիտակցութեան եւ ներկայութեան: Այսպիսով, 109 տարի յետոյ մենք հայրենի հողին վրայ հաստատուեցանք»:

Նախագահին խօսքերով՝ ՀԲԸ-ի հիմնական մտահոգութիւնը սփիւրքահայութեան ազգապահպանումը եղած է, եւ ՀՀ անկախութենեն յետոյ ալ ՀԲԸ-ը շարունակած է գործունեութիւն ծառալել աշխարհի բազմաթիւ երկիրներէ ներս՝ ի նպաստ Սփիւրքի հայրենակիցներուն եւ հայրենիքին: «Մենք Սփիւրք

եւ հայրենիք չենք տարբերեր, մեկ ազգ ենք եւ մեր նպատակն է հզօր հայրենիք ունենալ: Եթէ հզօր, զօրաւոր հայրենիք, հպարտութիւն բերող հայրենիք չունենանք, ապա Սփիւրքը չի կրնար ապրիլ: ...Սփիւրքին մեջ հայութենէ հեռանալու վտանգ կայ: Միակ ծեւը, որպեսզի երրորդ սերունդը կապենք ու իրենց արմատներուն բերենք, հնարաւոր է միայն հպարտ հայրենիք ունենալու միջոցով», -նշեց Պերճ Սեդրակեան:

Միութեան դեկապարը համոզուած է որ նոր կեդրոնատեղին հնարաւորութիւն կուտայ ընդլայնելու Միութեան կրթական, մշակութային եւ երիտասարդական տարաբնոյթ ծրագրերը՝ դառնալով հայրենիք-սփիւրք կապերու ամրապնդումի նոր օճախ մը:

ՀԲԸ-ի Երեւանեան կեդրոնատեղի շենքը կառուցուած է Միութեան Յոգաբարձուներու Խորհրդի անդամ, ազգային բարերար Տեր Եւ Տիկին Նազար եւ Արտեմիս Նազարեաններու բարերարութեամբ:

ՀԲԸ-ի շենքին ճարտարապետներն են Արիս Աղամեան եւ Նարեկ Սարգսեան:

«Տ»

## ԱՆԴԱՄԱԿԱՆ

### ՄԱՅԱԳՐՈՒԹԻՒՆ



Խոր ցաւով կը տեղեկացնենք անժամանակ մահը ՀԲԸ-ի Աղեքսանդրիոյ Մասնաճիւղի եւ ՀՄԸ ՆՈՒՊԱՐի անդամուիի Նուարդ Պասմաճեանի (ծնեալ Գալեմճեան), որ տեղի ունեցաւ Երկուշաբթի, 6 Ապրիլ 2015-ին, իր բնակարանին մէջ:

**Մեր խոր ցաւակցութիւնը կը յայտնենք հանգուցեալին վշտաբեկ ամուսինին՝ ՀԲԸ-ի Աղեքսանդրիոյ Մասնաճիւղի եւ ՀՄԸ ՆՈՒՊԱՐի Երկարամեայ վարչական անդամ Տիար Մուշեղ Պասմաճեանի, իր զաւակներուն՝ Գարին եւ Անդրօ Պասմաճեաններուն եւ հանգուցեալին բոլոր հարազատներուն:**

**Թող հանգուցեալին բարի յիշատակը միհիթարէ սգակիրները:**

Նազարէթ Գարդալեան  
Աղեքսանդրիա

